

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

ԱՆՃԵՆՈՒԽԵԼԻՈՒԹԻՒՆ Թ՛Ծ

ԱՆՎԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարեան բեկանելով առաջին դատարանի որոշումը՝ Ռոպերթ Քոչարեանը ազատ արձակած է կալանքից, պատճառաբանելով թե նախագահի պաշտօնը վարած անձը անձեռնախնայ է եւ չի կրնար ենթարկուել քրեական հետապնդման եւ պատասխանատուութեան իր պաշտօնավարման եւ պաշտօնավարութեան յետոյ, եթէ անոր գործողությունները բխած են իր կարգավիճակէն:

Թէեւ Քոչարեան ազատ արձակուած է կալանքէն եւ կը շարունակէ ներկայացնել որպէս մեղադրեալ, սակայն օրէնքի նման մեկնաբանութիւնը կրնայ նաեւ օգտագործուիլ, զինք ամբողջութեամբ ազատելու եւ գործը փակելու առումով:

Շատ մը իրաւաբաններու կարծիքով դատարանի կողմէ նման ձեւակերպումը խիստ վտանգաւոր երանգներ կը պարունակէ իր մէջ եւ չի կրնար գործել Քոչարեանի պարագային, առաջադրուած՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին պատճառաւ: Եթէ անձեռնախնայութիւնը անբարոյութեամբ, ապա այդ չի կրնար տարածուիլ նոյն սահմանադրութիւնը խախտողին վրայ:

Այս հարցի իրաւական երեսն է, որու շուրջ իրաւաբաններն ու դատարանները տակաւին պիտի վիճին երկար ժամանակ: Միւս կողմէ սակայն կայ հարցի աւելի վտանգաւոր կողմը: Անձեռնախնայութեան իրաւունքը հաստատուելու պարագային դուռ կը բացուի այսօրուայ եւ ապագայի բոլոր դեկավարներուն գործելու անսահմանութեամբ: Պարզ խօսքով սպանցեք ինչքան որ կրնաք, կեղծեցէք ձեր ձեռքէն եկած չափ, երկրէն ներս հաստատեցէք բռնապետութիւն, իսկ եթէ օրին մէկը իշխանութիւնը կորսնցնէք, մի մտահոգուիք, քանի որ սահմանադրութիւնը ձեզի կու տայ բացարձակ անձեռնախնայութիւնը:

Ռոպերթ Քոչարեանի նախագահական աշխատակազմէն ներս պաշտօններ վարած դատարանի նման պահուածքը շատերու մօտ կասկած կը յառաջացնէ, թէ արդեօ՞ք ան ճնշումներու ենթարկուած է նախկին իշխանութիւններու ներկայացուցիչներուն կողմէ, որոնք կը շարունակեն ունենալ բազմաթիւ լծակներ ու կը տիրապետեն հսկայ հարստութիւններու:

Կը յուսանք որ, աւելի բարձր դատարանները տարբեր մեկնաբանութեան կ'արժանացնեն բացարձակ անձեռնախնայութեան հարցը, այլապէս՝ անձեռնախնայութիւնը կը վերածուի անպատճելիութեան, ինչ որ աղետաբեր է երկրին համար:

«ՄԱՍԻՍ»

«Պետութեան եւ ժողովրդի Առաջ Յանցագործութիւն Կատարած Բոլոր Անձինք Ենթարկուելու Եւ Պատասխանատուութեան».

Նիկոլ Փաշինեան

Պետութեան եւ ժողովրդի առաջ յանցագործութիւն կատարած բոլոր անձինք պիտի ենթարկուին պատասխանատուութեան, ֆէյսուքեան ուղիղ հեռարձակման ընթացքին յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:

Վարչապետն ընդգծած է՝ Հայաստանի Հանրապետութեան մէջ օրինականութեան հաստատումն այլընտրանք չունի: «Այս ճանապարհը՝ օրինականութեան հաստատման ճանապարհն այլընտրանք չունի եւ բոլորը պատասխան են տալու իրենց արարքներին համար՝ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եղանակներով եւ ձեւերով», - ըսած է վարչապետը՝ շարունակելով. - «Ուզում եմ նաեւ ասել, որ այս ողջ փրոցեսի (գործընթացի) ընթացքում մեր կառավարութիւնը, մեր իշխանութիւնը նոյնպիսի պատասխանատուութիւն է գտնուած անառջ՝ Հայաստանի պետականութեան առաջ, ժողովրդի առաջ, օրինականութեան առաջ եւ մենք նաեւ այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազօրութիւններին սահմաններում եւ այդ լիազօրութիւններին սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետեւ մենք չենք ուզում ուրիշների ապօրինութիւնները փոխարինել մեր ապօրինութիւններով, չենք



Նիկոլ Փաշինեան ֆէյսուքեան ուղիղ հեռարձակման ընթացքին

ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական պիւտոնէ եւ ծառայեցնել մեր ժողովրդի եւ պետութեան կարիքներին: Բոլոր յանցագործները ենթարկուելու են պատասխանատուութեան: Ժողովրդից գողացուած ամէն մի կոպէկ, ամէն մի լումայ վերադարձուելու է ժողովրդին»:

Նշելով, որ Հայաստանի Հանրապետութեան մէջ հաստատուած է ժողովրդի իշխան-

ութիւն, Փաշինեանն ըսած է՝ Հայաստանի մէջ գոյութիւն չունի որեւէ ուժ որ ի վիճակի ըլլայ կանգնել ժողովրդի իշխանութեան առաջ:

«Հաւատացած եղէք, որ Հայաստանի Հանրապետութիւնում գոյութիւն չունի որեւէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանութեան առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական լիազօրութեան յաղթանակը, ով որ կը փորձի կանգնել այդ ճանապարհին կը յայտնուի պատմութեան աղբանոցում», - յայտարարած է վարչապետը:

Դատարանի Կողմէ Ազատ Արձակումէն Ետք Երիտասարդ Ցուցարարներ Տապալեցին Ռոպերթ Քոչարեանի Ասուլիսը

Օգոստոս 14-ին, երբ ի տասարդ ակտիւստներ «Քոչարեան՝ մարդասպան» կոչերով ներխուժեցին «Հրեքունի-Փլազա» պիզնես-կեդրոն եւ բարձրացան այն սրահը, ուր նախատեսուած էր, օր մը առաջ բանտէն արձակուած Ռոպերթ Քոչարեանի ասուլիսը:



«Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների մօտ վերականգնուել է վստահութիւնը, մենք չենք պատրաստուում մեր երկրում հանդուրժել որեւէ անարդարութիւն, մարդասպաններին: Հայաստանում անարդարութիւնը հեշտ չի անցնելու», - ըսած է բողոքի ցուցի մասնակիցներէն Դաւիթ Պետրոսեանը:

Ցուցարարները յայտարարեցին, որ ասուլիսը տապալուած է, եւ իրենք այլ գործողութիւն չունին իրականացնելու:

Վերաքննիչ դատարանն ան-

Երիտասարդ ակտիւստներ կը բողոքեն Ռոպերթ Քոչարեանի մամուլը ասուլիսին դէմ

ցած շաբաթավերջին դռնփակ նիստի ժամանակ երկու օր շարունակ քննած էր Քոչարեանի խափանման միջոց կալանաւորումը փոխելու հարցը:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օր վերացուց առաջին ատենախոսքի որոշումը եւ բաւարարեց Քոչարեանի պաշտպաններու ներկայացուցած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդութիւնը:

ԱՄՆ-Թուրքիա Յարաբերութիւններու Եզնաժամին Պատճառաւ Թրքական Տնտեսութիւնը Անկումի Մէջ

Միացեալ Նահանգներու եւ Թուրքիոյ միջեւ շարունակուող տագնապին պատճառաւ Թրքական տնտեսութիւնը յայտնուած է ճգնաժամի առաջեւ: Թրքական արժեթուղթերն ու դրամը վայրիվերումներու մէջ են: Թուրքիոյ մէջ ստեղծուած տնտեսական կացութիւնը օրէ օր աւելի կը վատթարանայ Ուաշինկթընի եւ Անգարայի միջեւ դիւանագիտական լարուածութեան ֆոնին: Թրքական լիւրան հերթական անկում արձանագրած է տոլարի նկատմամբ՝ հասնելով պատմութեան մէջ ամենացած ցուցանիշին:

«Ազգային արժույթի՝ օրէ օր շարունակուող անկումն ու արդէն 16 տոկոսի հասնող գնաճը կրնան լրջագոյն խնդիրներու առջեւ կանգնեցնել երկիրը», - «Ռոյթըրզին» ըսած է տնտեսական փորձագետ, «Ռապոպան»-ի արժույթային ռազմավարութեան գծով առաջատար մասնագէտ ձեյն Ֆոլէյը:

ՎԱՅԱՍԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Քոչարեանին Չյանձնեցին

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿԵԱՆ

Եւ այսպէս. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը, վերաքննիչ դատարանի որոշմամբ, ազատ է արձակուել: Նրա նկատմամբ անգամ գրաւ չի կիրառուել, ոչ էլ դերակատարում են ունեցել 46 ԱԺ պատգամաւորները միջնորդութիւնները: Քոչարեանի պաշտպանները յայտարարել են, որ նա անձեռնմխելի է, եւ դատարանը հիմնաւոր է համարել հենց այս իրաւունքը: Անձը չի կարող քրէական հետապնդման եւ պատասխանատուութեան ենթարկուել իր պաշտօնավարման ընթացքում եւ պաշտօնավարութիւնից յետոյ, եթէ նրա գործողութիւնները բխել են իր կարգավիճակից:

Յատուկ Քննչական ծառայութիւնը վերաքննիչ դատարանի որոշումը հակաօրինական է գնահատել եւ կոչ է արել դատախազութեանը բողոքարկել որոշումը:

նաեւ Քոչարեանի կողմնակիցներին, ովքեր ի սկզբանէ պնդում էին, որ նրա նկատմամբ կիրառուած կալանքն անօրինական է, եւ նոր իշխանութիւնները պարզապէս քաղաքական վեհաժողով են իրագործում:

Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Քոչարեանի նկատմամբ կիրառուած կալանքը որեւէ կերպ չմեկնաբանեց՝ նշելով, որ իր կողմից գնահատականներ տալը կնշանակի ուղղորդել դատական մարմիններին: Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւններին, մասնաւորապէս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանին ու ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու յօդուածով մեղադրանքին անդրադարձել էր նաեւ Լաւրովը՝ յայտարարելով, որ նոր իշխանութիւնների գործողութիւնները չեն համընկնում իրենց յայտարարութիւններին: Նիկոլ Փաշինեանը,

Քոչարեանի ազատ արձակումը բաւականին հետաքրքիր է դարձնում յետյեղափոխական զարգացումները, ընդ որում ինչպէս յեղափոխական, այնպէս էլ հակայեղափոխական ճամբարներում

Դատախազութիւնից պատասխանել են, որ որոշումն ուսումնասիրելուց յետոյ միայն պարզ կը դառնայ՝ կը բողոքարկուի՞ Քոչարեանին ազատ արձակելու որոշումը, թէ՞ ոչ:

Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները համոզմունք են յայտնել, որ նախաքննական մարմինը, ամէն դէպքում, կը բողոքարկի դատարանի այս որոշումը վճռաբեկ դատարանում: Միաժամանակ հաւանական է համարուում, որ Քոչարեանի մեղադրանքը կը կարճուի անձի անձեռնմխելիութեան հիմքով:

Քոչարեանի ազատ արձակումը բաւականին հետաքրքիր է դարձնում յետյեղափոխական զարգացումները, ընդ որում ինչպէս յեղափոխական, այնպէս էլ հակայեղափոխական ճամբարներում:

Թէ ինչով էր պայմանաւորուած երկրորդ նախագահի ազատ արձակումը, իհարկէ քննարկելու եւ մեկնաբանելու երկարատեւ թեմա է: Ստեղծուած իրավիճակն այս պահին կարող է գոհացնել կողմերին, այդ թւում նաեւ յեղափոխականներին: Քոչարեանի ազատ արձակմամբ Նիկոլ Փաշինեանը հրաշալի իրեղեն ապացոյց է ձեռք բերում՝ յայտարարելու, որ նոր Հայաստանում դատարաններն իսկապէս ազատ են, եւ նրանց նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրուում: Սա իրաւական պետութիւն եւ անկախ դատական համակարգ ունենալու ամենակարեւոր պայմանն է, եւ նոր իշխանութիւնը փորձում է այն պահել, թէպէտ մեր իրականութեան մէջ ամէն դէպքում դժուար է դրան հաւատալ:

Միւս կողմից սա մի վիճակ է, որը վստահաբար բաւարարում է

ի պատասխան Լաւրովի այս գնահատականի, յայտարարեց, թէ նոր իրողութիւններին յարմարուելու համար բոլորին, այդ թւում նաեւ ռուս գործընկերներին ժամանակ է պէտք:

Տեսականօրէն, սակայն, ռուս գործընկերներին Ռոբերտ Քոչարեանի ճակատագիրը կարող էր հետաքրքրել գոյտ ինքնապաշտպանական տեսանկիւնից: Քոչարեանի դատապարտմամբ՝ ետխորհրդային երկրներում նախկին ղեկավարներին բանտարկելու նախադէպ կարող էր ստեղծուել, իսկ դա կրեմլի ղեկավար Պուտինին եւ նրա ԱՊՀ գործընկերներ Նազարբաեւին, Լուկաշենկոյին եւ մնացածին չէր կարող չհանգստացնել: Առանց այդ էլ նրանք չեն կարողանում համակերպուել ու հաշտուել Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութեան մտքին, էլ ո՞ւր մնաց նախկին նախագահի դատապարտումը: Զէ՞ որ այդ իրողութիւններից կարող են ոգեւորուել նաեւ իրենց հասարակութիւնները, ինչը նրանց ամենեւին ձեռնտու է: Այս տեսանկիւնից չի կարելի բացառել, որ կրեմլը, թէկուզ անուղղակի, որոշակի լծակներ բանեցրել է: Օրինակ՝ Լարսի ճանապարհի մի քանի օրուայ փակումը, դրան կարող էին յաջորդել նաեւ հայկական դիւղմիներ արտահանման խնդիրները, հայ աշխատանքային միգրանտների հանդեպ խիստ հսկողութիւնը եւ այլն:

Ամէն դէպքում, Հայաստանի յեղափոխական իշխանութիւնների ալիքին անխոցելի է՝ դատարանը Հայաստանում ազատ եւ անկախ է: «ՀԱՅԵԼԻ»

Հրատարակելով հայաստանեան մամուլին մէջ լոյս տեսնող տարբեր յօդուածներ «ՄԱՍԻՍ» անպայմանօրէն չի բաժնետիր հոն արտայայտուող բոլոր միտքերը

ՄԱՍԻՍ ԱՄԵՆԱԿԱՏԱՅԵԼԻ ԱՂԲԻՐԸ ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐՈՒ

Հայ-Ռուսական Հարուած Նախիջեւանին

ՅԱԿՈԲ ԲԱՂԱԼՅԱՆ

Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը ֆէյսբուքեան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջեւանի ուղղութեամբ ատրպէյճանական սադրանքներին եւ հնարաւոր է ադրբեյջանցիներն ունեն կորուստ:

Մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանութեան նախարարը յայտնել էր, որ Նախիջեւանի ուղղութեամբ ատրպէյճանական որեւէ սադրանք չի մնում անպատասխան: Այս անգամ սակայն հայկական զինուած ուժերի կրակը կամ զուգորդում է, կամ անմիջապէս նախորդում Հայաստանի պաշտպանութեան նախարարի Ռուսաստան կատարած այցին: Դաւիթ Տօնոյեանը այցելել էր Մոսկուա, որտեղ մասնակցել էր թէ բանակային խաղերի եզրափակչին, թէ նաեւ ունեցել երկկողմ հանդիպումներ, այդ թւում ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Ընդ որում յատկանշական է, որ այդ հանդիպմանը քննարկուած հարցերի թւում են եղել ոչ միայն հայկական կողմին սպառազինութեան մատակարարման ժամանակային ճշգրտութիւնը, այլ նաեւ Նախիջեւանի ուղղութեամբ իրավիճակը, որ Շոյգույին ներկայացրել է Դաւիթ Տօնոյեանը:

Այդ հանգամանքի ֆոնին առաւել հետաքրքիր է դիտուում ոչ միայն հայկական կողմի պատասխան հարուածը ատրպէյճանական սադրանքներին, այլ թերեւս այն, որ Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը յայտնում է ատրպէյճանական կողմում հնարաւոր կորստի մասին, ըստ էութեան դրանով իսկ որոշակիօրէն առանձնայատուկ դարձնելով իրավիճակը:

Արդեօք դա հայ-ռուսական փաստացի համատեղ հարուած է Ատրպէյճանին, իհարկէ շատ աւելի լայն համատեքստով, որը գուցէ ներառում է նաեւ ռուս-թուրքական յարաբերութեան որոշակի ասպեկտներ, նկատի ունենալով Նախիջեւանի կարգավիճակն ու այնտեղ համագործակցութեան կարգավիճակում թուրքական զինուժի ներկայութիւնը:

Նախօրէին տեղի էր ունեցել Փուտին-էրդողան հեռախօսազրոյցը, երկու նախագահներ, որոնք խաղում են մեծապետական տրամաբանութեամբ, բայց յայտնուել են ամերիկեան պատժամիջոցների ուժգին հարուածի ներքոյ՝ տենդի մէջ են թէ ռուսական, թէ թուրքական ֆինանսական շուկաները, փոխարժէքը գահավիժել է:

Եթէ Ռուսաստանը «վարժուել» է այդ ռեժիմին, ապա թուրքիայի համար դա գուցէ անակնկալ էր, եւ էրդողանը չէր սպասում, որ թրամփը կարող է դիմել կոշտ մեթոդների Անկարայի նկատմամբ: Նա յայտարարել է, թէ թուրքիան կ'ընտրի նոր դաշնակիցներ: Բայց որտե՞ր: Միակ տարբերակը դիտուում է Ռուսաստանը, սակայն այս դէպքում Մոսկուայի պահուածքը կարող է լինել որոշակիօրէն այլ, նկատի ունենալով, որ թուրքիան հիմա աւելի վատ վիճակում է, քան Ռուսաստանը:

Եթէ մինչ այժմ Անկարան էր շահագործում Ռուսաստանի ծանր վիճակն ու այդպիսով «դաշնակցութիւն» վաճառում բաւական

թանկ գնով, ներկայում գուցէ Մոսկուան զգում է, որ եկել է Անկարային «թանկ գնով» դաշնակցութիւն վաճառելու պահը:

Այստեղ առանձնայատուկ է դառնում Հայաստանի դերը, հաշուի առնելով նոր իրողութիւնները Հայաստանում: Ինքնիշխան Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թէ «չուղ թռչուն» է, այլ կարեւոր խաղաքարտ այդ թւում թուրքիայի հետ յարաբերութիւնում: Ապրիլի պատերազմից յետոյ այդ հանգամանքը յամենայն դէպս եթէ ոչ ռազմավարական ամբողջութեան, ապա գոնէ տակտիկական հեռանկարում Մոսկուան զգացել է բաւական շօշափելիօրէն:

Միեւնոյն ժամանակ, տեղի է ունեցել Կասպիցի կարգավիճակի վերաբերեալ հինգ պետութիւնների համաձայնութիւնը: Իհարկէ դեռ պարզ չէ, թէ աշխարհակարգային տրամափորձացիոն փուլում ինչ կեանք կ'ունենայ այդ համաձայնութիւնը, որն Ատրպէյճանի համար գնահատուում է շահեկան: Սակայն հենց նաեւ այդ ֆոնին է յատկանշական Նախիջեւանում հարուածը:

Բացարձակ անտեղի է այն տաղանապի շեփորը, որ հնչում է Կասպիցի համաձայնութեան եւ ընդհանրապէս արտաքին ֆոնային միջավայրի պայմաններում: Խոշոր հաշուով, այստեղ չկայ որեւէ առանցքային փոփոխութիւն, իրադարձութիւնները զարգանում են արդէն տեւական ժամանակ նշարուող տրամաբանութեան շրջանակում: Այն, ինչ փոխուել է, ըստ էութեան փոխուել է Հայաստանում, դրանից բխող արտաքին ազդեցութեամբ հանդերձ: Իսկ այդ փոփոխութիւնը տալիս է աւելի շատ հնարաւորութեան եւ աշխատանքի, քան խուճապի տեղիք: «ԼՐԱԳԻՐ»

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
ՄՈՑԻՎԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԴՆՉԱՎԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի
ԿԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
ԿԱԴԵԱՏԱՊԱՐԵԱՆ
MASSIS Weekly
Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
http://www.massisweekly.com
(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August
ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.
Periodicals Postage Paid at Pasadena CA.
Please Send Address Change To MASSIS WEEKLY

ՎԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Լեւոն Տէր-Պետրոսեանը Պատրաստ է Վկայութիւն Տալ Մարտի 1-ի գործով

Լեւոն Տէր-Պետրոսեանը պատրաստ է աջակցել Մարտի 1-ի գործի քննութեան: «Արմէնբրէս»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ի մէջ լրագրողներուն յայտնած է Հայ ազգային քոնկրեսի անդամ Արամ Մանուկեանը:

«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացայայտմանը, պէտք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայութիւն եւ նիւթեր տալ: Այս երկրում չկայ մէկը, ով աւելի շատ է շահագրգռուած «Մարտի 1»-ի գործի բացայայտմամբ, քան Լեւոն Տէր-Պետրոսեանը», - ըսած է Մանուկեանը:

Արամ Մանուկեանի խօսքով՝ իրենք 10 տարուան մէջ հաւաքած են այն բոլոր նիւթերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատութիւն իրականացնող մարմին:

«10 տարի մենք նիւթեր ենք հաւաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եւրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարաւոր բոլոր յանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տուել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռեւս «Մարտի 1-ի» տասնամեակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապէս յետոյ դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգռու կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բաւական է «Մարտի 1-ի» գործը բացայայտելու համար: Նիւթն այնքան շատ է, որ ամբողջապէս ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործութեան նախապէս կազմակերպուած եւ իրագործուած լինելը», - նշած է Արամ Մանուկեանը:



Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեան

Չապէս յետոյ դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգռու կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բաւական է «Մարտի 1-ի» գործը բացայայտելու համար: Նիւթն այնքան շատ է, որ ամբողջապէս ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործութեան նախապէս կազմակերպուած եւ իրագործուած լինելը», - նշած է Արամ Մանուկեանը:

Ան լրագրողներուն հետ զրոյցի ժամանակ նշած է նաեւ, որ «Մարտի 1»-ի գործով անցեալին մեղադրուած անձերը, այսօր քննչական մարմինն մօտ ցուցմունք կու տան տուժողի կարգավիճակով:

Հայ ազգային քոնկրեսի անդամի խօսքով՝ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը պէտք է շարունակուի մնալ կալանաւորումը:

«Պէտք է Ձերբակալել Սարգսեանին եւ Քոչարեանին Ու Օգոստոս 17-ի Հանրահաւաքին Ցրուել Խորհրդարանը»
Յ. Մարտիրոսեան

«Այս որոշումը բեկում է առաջացրել, տեղի է ունեցել շատ վտանգաւոր իրադարձութիւն», - «Առաջին Լրատուական»-ի հետ զրոյցի ընթացքին այս տեսակէտը յայտնեց քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանը՝ անդրադառնալով Ռոպերթ Քոչարեանի ազատ արձակման որոշումին: Ան աւելցուց, որ տեղի ունեցած է լուրջ յետ յեղափոխական զարգացում, որ հակալեզափոխութեան ծաղկման սկիզբն է:



Քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեան

չի, սիրով եւ հանդուրժողականութեան մէջ, որ հանդուրժում ենք նրանց, ովքեր ուզում են մեզ «կախել»: Այդ վտանգը շատ լուրջ է: «Դուխովը» պէտք է գլխարկներից փոխանցուի դուխով գործողութիւններին», - ըսաւ քաղաքագէտը՝ աւելցնելով, որ ներկայիս իշխանութիւնը չպէտք է ռոմանտիզմով տառապի:

«ԱԱԾ-ն պէտք է այս գիշեր ձերբակալի Ս. Սարգսեանին եւ Ռ. Քոչարեանին: Իշխանութիւնը պէտք է կոշտ վերաբերմունք ցուցաբերի, - ընդգծեց Հայկ Մարտիրոսեանը: «Պէտք է պաշարել յեղափոխութիւնը շարունակելու, հակալեզափոխութիւնը մեկուսացնելու համար: Դատաւորներին պէտք է յեղափոխութեան ուժով ցրել»:

Քաղաքագէտի կարծիքով՝ Օգոստոսի 17-ի հանրահաւաքին պէտք է ցրուել խորհրդարանը:

Քաղաքագէտի գնահատմամբ՝ ամենավտանգաւոր մարդու ձերբակալութիւնը մեծ յոյսեր արթնացուցած էր, իսկ այժմ շատ վտանգաւոր իրավիճակ է: «Վերաքննիչ դատարանը յանցանք է կատարել նման քայլ անելով. սրանով կա՞մ սպասարկում են օտար շահեր, կա՞մ նպատակ են քաղաքական հակալեզափոխական ուժերի կոնսոլիդացիային եւ լրջագոյն հարուած հասցնում յեղափոխութեանն ու իշխանափոխութեանը»:

«Այնքան թաղուեցինք թախ-

Քոչարեանի Ազատմամբ՝ Արդարադատութեան Հանդէպ Մեր Յոյսը Մարեց . «Մարտի 1»-ի Չոհերու Հարագատներ



«Մարտի 1»-ի զոհերու ծնողներ Սարգիս Քոչարեան եւ Սամուէլ Յարութիւնեան



«Մարտի 1»-ի 10 զոհերէն Սամուէլ Յարութիւնեանի ծնողներն այլեւս յոյս չունին, որ մարտիմէկեան արիւնալի իրադարձութիւններն ի վերջոյ կը բացայայտուին: Հայրը՝ Էտիկ Յարութիւնեանն «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ ըսած է՝ մինչեւ Քոչարեանի ազատ արձակումը կը կարծէին, թէ այս գործը հնարաւոր է բացայայտուի, սակայն լսելով անոր ազատ արձակելու լուրը, վերջնականապէս յոյսերը մարած են:

«Այսօրուայ իշխանութիւնները Քոչարեանին բաց թողնելով՝ մեր երեխէքի արեան վրայով քայլել են: Եթէ վերելինն բռնում, բաց են թողնում, ներքեւինն, բնականաբար, չեն հասնելու», - ըսած է Էտիկ Յարութիւնեանը, շարունակելով. «Ինչ-որ պատգամաւորներ կամ փաստաբաններ եթէ մտածում են, որ Ռոպերթ Քոչարեանը մեղք չունի, բա էս 10 զոհերը որտեղի՞ց են: Ինչքան էլ վիրաւորներ կան, ինչքան ճակատագրեր են կործանուել, երեխաներ են որբացել, դրանց պատասխանը ո՞վ պի-

տի տայ»:

Ան պնդած է՝ 10 զոհերուն համար պատասխանատուութիւն պէտք է կրէ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը. «Անձամբ մեղաւոր է Քոչարեանը, նա է հրաման տուել անգէն մարդկանց վրայ կրակելու: Տեսանիւթերում պարզ երեւում է, թէ ինչպէս են ելել մարդաորսի, տուել ենք այդքան զոհեր, այդքան վիրաւորներ: Մեղաւորները ազգի դաւաճաններ են, եւ նրանց սպասում են ցմահի խուցերը»:

Չոհերէն Գոռ Քոչարեանի հայրը՝ Սարգիս Քոչարեանն ալ ըսած է՝ Քոչարեանի ազատման լուրը լսելուն պէս անակնկալի եկած են, սակայն ինքը դեռ յոյսը չէ կորսնցուցած: «Շոքի մէջ էինք: Մեր հիմնական ասելիքը՝ անմիջապէս ձերբակալել Ռոպերթ Քոչարեանին, ի՞նչ հեռանալ, նա պիտի ձերբակալուի: Յմահ բանտարկուի: Նիկոլ Փաշինեանը պէտք է հրաման տայ, որ ձերբակալեն մարդասպանին», - ըսած է Սարգիս Քոչարեանը:

Վարկած Կայ Որ Յովիկ Աբրահամեանին Պատկանող Տարածքին Մէջ Յայտնաբերուած Զէնքերը Կիրառուած են Մարտի 1-2-ի



Նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին պատկանող տարածքէն յայտնաբերուած զէնքերն ու զինամթերքը

Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանը լրագրողներուն հետ զրոյցի ժամանակ ներկայացուցած է նոր մանրամասներ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին պատկանող տարածքին մէջ կատարուած խուզարկութեան մասին:

Հարցին, թէ յայտնաբերուած զէնքերն ինչ կապ ունին Մարտի 1-ի հետ, ԱԱԾ տնօրէնը նշած է, որ հետաքննական աշխատանքի արդիւնքով տուեալներ ստացուած են,

որ թաքցուած են զէնքեր, որոնք, հնարաւոր է առնչութիւն ունին Մարտի 1-ին կիրառուած զէնքերուն հետ:

«Բաց դա վարկած է, որը պէտք է ստուգուի», - ընդգծած է ան: Դիտարկման՝ արդեօք այդ զէնքերով կրակած են ցուցարարներուն ուղղութեամբ, Արթուր Վանեցեանը նշած է, որ արդիւնքները կը պարզուին համապատասխան փորձաքննութեանէն ետք:

ԼՈՒՐԵՐ

Հանդիպած են Հայաստանի Եւ Ռուսաստանի Պաշտպանութեան Նախարարները



Դաւիթ Տօնոյեան- Սերկէյ Շոյկու հանդիպումը Մոսկուայի մէջ

ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը Մոսկուայի կատարած այցի շրջանակէն ներս Օգոստոս 11-ին հանդիպում ունեցած է ՌԴ պաշտպանութեան նախարար, բանակի զօրավար Սերկէյ Շոյկուի հետ:

ՊՆ մամուլի ծառայութեան հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքին քննարկուած են հայ-ուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմաթեխնիքական համագործակցութեան ընթացիկ խնդիրներն ու յառաջիկայ ընելիքները: Կողմերն անդրադարձած են նաեւ միջազգային կազմակերպութիւններու, մասնաւորապէս՝ Հաւաքական անվտանգութեան մասին Պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) շրջագիծէն ներս համատեղ ծրագրերներուն:

Անդրադառնալով Հարաւային Կովկասի, Մերձաւոր Արեւելքի եւ ՀԱՊԿ պատասխանատուութեան զօտիին մէջ տիրող իրավիճակին, երկու երկիրներու պաշտպանութեան նախարարները կարեւորած են փոխադարձ վստահութեան եւ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերուն վրայ հիմնուած պայմանաւորութիւններու հետեւողական կեանքի կոչումը:

Դաւիթ Տօնոյեանն իր գործընկերոջը ներկայացուցած է արցախ-ատրպէյճանական ուժերու շփման գիծին եւ հայ-ատրպէյճանական պետական սահմանին, մասնաւորապէս՝ նախընթացեան ուղղութեամբ տիրող իրավիճակը: Իր հերթին, հայկական կողմի խնդրանքով, ՌԴ պաշտպանութեան նախարարը ներկայացուցած է Սուրիոյ մէջ տիրող գործնական եւ մարդասիրական իրավիճակը: Պաշտպանութեան նախարարը վերահաս-

տատած է Հայաստանի Հանրապետութեան կողմէ Սուրիոյ ժողովուրդին համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակութիւն ցուցաբերելու մտադրութիւնը: Խօսելով ռազմաթեխնիքական համագործակցութեան խնդիրներուն մասին, ՀՀ եւ ՌԴ պաշտպանութեան նախարարները կարեւորած են այս ոլորտի մէջ առկայ ծրագրերն ու ժամանակին իրականացումը:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանութեան նախարարն իր գործընկերոջը շնորհակալութիւն յայտնած է նաեւ Համաբանակային խաղերու փայլուն կազմակերպման համար եւ շնորհաւորած Ռուսաստանի Զինեալ Ուժերու խումբերու գերագնաց ելոյթներու կապակցութեամբ:

Այցի շրջանակէն ներս Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը եղած է նաեւ ՌԴ Զինուած Ուժերու զինուորական եւ ռազմահայրենասիրական «Փաթիլիոթ» կեդրոն եւ հանդիպած է կեդրոնի ներկայացուցիչներու՝ Ալեքսանտր Պոչանցեւի եւ Ռազմամարտավարական խաղերու Ֆետերացիայի նախագահ Միխայիլ Գալստեանի հետ: Միտքեր փոխանակուած են ռազմահայրենասիրական դաստիարակութեան եւ առողջ ապրելակերպի գործին մէջ երիտասարդներու ներգրաւման եւ մասնակցութեան փորձի վերաբերեալ: Դաւիթ Տօնոյեանը բարձր գնահատած է կեդրոնի դերը ռազմահայրենասիրական դաստիարակութեան գործին մէջ: Միխայիլ Գալստեանը կիսուած է ռազմամարտավարական խաղերու զարգացման փորձով եւ պատրաստակամութիւն յայտնած է օգնելու ՀՀ-ի մէջ այս ոլորտի զարգացման:

Փաշինեան.- «Յեղափոխութիւնն Ետք Արձանագրուած է Տնտեսական Աշխուժութիւն Եւ Դադար է Արտագաղթը



Վարչապետ Փաշինեան Տաւուշի մարզ իր կատարած այցելութեան ընթացքին

Յեղափոխութիւնը Հայաստանի մէջ ոչ միայն տնտեսական անկման չէ բերած, այլեւ յանգեցուցած է տնտեսական աշխուժութեան: Կառավարութեան նիստի ընթացքին անդրադառնալով առաջին կիսամեակի տնտեսական աշխուժութեան բարձր ցուցանիշին՝ յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Ընդունուած է կարծել, որ քաղաքական այսպիսի փոփոխութիւնները յետոյ սովորաբար տնտեսութիւնները, տնտեսական աթիւնութիւնը կտրուկ անկում է ապրում, բայց կարծում եմ՝ մեր յեղափոխութիւնը այս դէպքում էլ շատ կարեւոր առանձնայատկութիւն գրանցեց. պաշտօնական վիճակագրութեան համաձայն, մենք Յունիս ամսուայ ընթացքում ունեցել ենք 9,6 տոկոս տնտեսական աթիւնութեան ցուցանիշը:

«Մեր ամենակարեւոր դիրքորոշումը տնտեսութեան բնականոն, օրինական զարգացմանը չխանգարելն է, ընդհակառակը՝ օգնելն է», - կառավարութեան նիստին յայտարարած է վարչապետը:

Հայաստանի մէջ տնտեսական գործունէութիւն ծաւալելու համար այլեւս կարիք չկայ որեւէ

մէկուն «տապրոն» ստանալ՝ ընդգծած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը: «Մենք երաշխաւորում ենք, Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը երաշխաւորում է ներդրումների անվտանգութիւնը: Սա նշանակում է, որ որեւէ ներդրում որեւէ ձեւով չի կարող որեւէ վտանգի ենթարկուել: Մի պայմանով, որ դա օրինական ներդրում է, այսինքն՝ այդտեղ ապօրինի գործունէութեան որեւէ հետք չկայ:

Միւս կողմէ, Տաւուշի մարզ իր կատարած այցելութեան ընթացքին Փաշինեան ըսած է որ, Հայաստանէն արտագաղթը դադարած է:

«Մայիսից սկսած ամէն ամիս աւելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան գնում է: Եկէք էս թեմպը ոչ թէ պահէք, այլ կրկնապատկէք, եռապատկէք, մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք: Մենք մեր գնացածներին պէտք է վերադարձնենք Հայաստան, որովհետեւ աշխարհում չկայ աւելի լաւ տեղ, քան Հայաստանը: Հայաստանն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, անկախ են, արժանապատիւ են, երջանիկ են եւ ես բոլորին շնորհաւորում եմ այսպիսի Հայաստան ունենալու համար», - ըսած է Փաշինեան:

Իրանի Դէմ Ամերիկեան Նոր Պատժամիջոցները Կրճատ Ազդել Հայաստանի Վրայ

Իրանի դէմ ամերիկեան պատժամիջոցներու վերականգնումը տարածաշրջանին վրայ բացասական ազդեցութիւն պիտի ունենայ, անոր անվտանգութեան եւ կայունութեան տեսանկիւնէն, եւ մասնաւորապէս՝ այն երկիրներուն վրայ, որոնք այստեղ տեղակայուած են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հետ զրոյցի ժամանակ նշած է իրանագետ Կարէն Վերանեանը:

Անոր կարծիքով՝ տնտեսական տեսանկիւնէն տուեալ իրավիճակին ամենէն շատ կրանայ տուժել Հայաստանը, որովհետեւ այն պատժամիջոցները, որոնք Ուաշինկթընը իրանի դէմ պատրաստած է եւ կը պատրաստուի իրականացնել, երկմակարդակ բնոյթ ունին: «Առաջինը վերաբերում է մեքենաշինութեան եւ ՏՏ ոլորտում աշխատող ընկերութիւններին: Երկրորդը՝ կազային եւ նաւ-

թային շուկային, որը, բնականաբար, շատ կարեւոր նշանակութիւն ունի: Սակայն պատժամիջոցների երկրորդ մասը մեզ այնքան էլ չի մտահոգում, քանի որ կապուած է բացառապէս նախկազային ոլորտի հետ», - պարզաբանած է Վերանեանը:

Միտժամանակ, փորձագէտը շեշտած է, որ պատժամիջոցներու իրականացման պարագային Հայաստանի եւ հարեւան իրանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը պարտադիր պիտի տուժէ, քանի որ անոնք պիտի սահմանուին ոչ միայն իրանական ընկերութիւններու նկատմամբ, այլեւ այն ընկերութիւններու, որոնք չեն գործեր իրանի տարածքին, սակայն իրանական ընկերութիւններուն հետ աշխուժութիւն կը համագործակցին ինչպէս մասնաւոր, այնպէս էլ պետական մակարդակով:

Մեր Մարգարեանը ՄԱԿ-ի Մէջ ՀՀ Մշտական Ներկայացուցիչ Նշանակուեցաւ

Նախագահի հրամանով՝ Մեր Մարգարեանը նշանակուած է Միւսուրուած ազգերու կազմակերպութեան (ՄԱԿ) մէջ Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկը՝ համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդուածի 1-ին մասի 2-րդ կէտի.

«Մեր Մարգարեանը նշանակել Միւսուրուած ազգերու կազմակերպութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նիւ Եորք)», - ըսուած է հրամանագրին մէջ:

Այդ պաշտօնը կը զբաղեցնէր Զոհրապ Մնացականեանը, մինչեւ



ՄԱԿ մէջ Հայաստանի ներկայացուցիչ՝ Մեր Մարգարեան

արտաքին գործոց նախարար նշանակուելը:

Թաթուլ Յակոբեան Ելոյթ Պիտի Ունենայ՝ «Հայաստան Թաւշեայ Յեղափոխութենէն Ետք» Նիւթին Շուրջ

Կազմակերպութեամբ Նոր Սե-րունդ Մշակութային Միութեան, Ուրբաթ, Օգոստոս 24-ին, Կլէնտէ-լի Հանրային Կեդրոնական Գրա-դարանէն ներս Ելոյթ պիտի ունե-նայ Հայրենի ծանօթ լրագրող, վերլուծաբան եւ ուսումնասիրու-թիւններու ԱՆԻ կեդրոնի համա-կարգող՝ Թաթուլ Յակոբեան:

Թաթուլ Յակոբեան Երեւանի ՍԻՎԻԼԻՆԵՏ հիմնադրամի վեր-լուծաբան է եւ Հայկական ուսում-նասիրութիւններու ԱՆԻ կեդրոնի համակարգող: Ան լրագրող է, փոր-ձագէտ եւ գիրքերու հեղինակ:

Յակոբեանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու Սեւ. Արցախեան Օրա-գիր», լոյս տեսած 2008-ին: Արե-ւելահայաստանէն բացի, հրատարակ-ուած է ռուսերէնով, անգլերէնով, արեւմտահայերէնով, թուրքերէնով եւ արաբերէնով:

Երկրորդ գիրքը՝ «Հայեացք Արարատից. Հայերը եւ թուրքե-րը», հասանելի է արեւելահայերէ-նով, արեւմտահայերէնով եւ անգ-լերէնով:

Յակոբեան այժմ կ'աշխատի իր երկու նոր գիրքերուն վրայ՝ «Հայ-թուրքական յարաբերութիւն-ները եւ Ատրպէյճանը 1917-1921 թթ.», եւ «Հայաստանը 1988-ից յետոյ. Ժողովրդավարութեան եւ



ավտորիտարիզմի փակուղում», պայծառական անունը:

Թաթուլ Յակոբեանի յօդուած-ները եւ ռեպորտաժները հասանելի են www.civilnet.am եւ aniarc.am

Յակոբեան 10 տարի լրագ-րութիւն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանի ժուռնա-լիստական բաժանմունքէն ներս ներս:

1990-ին ի վեր Յակոբեան Հայաստանի, Սփիւռքի եւ միջազ-գային մամուլին մէջ գրած է աւելի քան 5000 յօդուած, վարած է հարիւրաւոր հեռուստահաղ-իւյց հարցազրոյցներ:

Յակոբեան կը խօսի հայերէն, ռուսերէն եւ անգլերէն:

Յովիկ Աբրահամեանին Ձեռքերը

Շարունակուած էջ 3-էն

«Նախնական տուեալներով, նման վարկած կայ», - ըսած է ան:

Հարցին, թէ արդեօք նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանը առնչութիւն ունի՞ մարտի 1-ին ցուցարարներուն ուղղութեամբ հնչած կրակոցներուն հետ կամ հրաման արձակած է ցուցարար-ներու ուղղութեամբ կրակելու մա-սին, Արթուր Վանեցեանը պատաս-խանած է. «Ես նման մանրուքներ աչա պահին չեմ կարող ձեզ ասել: Կարող եմ միայն ասել, որ մենք յայտնաբերել ենք զինքեր, որոնք մեր տուեալների համաձայն, հնա-րաւոր է օգտագործուել են մարտի 1-2-ի ղէպերին: Եւ դրանք օգտագործուել են այն անձանց կողմից, որոնք ներառուած չեն եղել իրաւապահ համակարգում»:

Գիտարկման, թէ՛ եղած են թիկնազօրներու անդամներ, Վանեցեանը պատասխանած է. «Այո»:

Մէկ այլ հարցի, թէ արդեօք Յովիկ Աբրահամեանը միակ կասկածեալն էր, ԱԱԾ տնօրէնը հրաժարած է պատասխանել՝ նշելով, որ այն կը վնասէ իրենց գործողութիւններուն. «Գիտէ՞ք՝ ինչ հարցեր էք տալիս, մենք հիմա գործողութիւններ ենք իրականացնում: Այդ հարցին չեմ կարող որեւէ պատասխան կամ արձագանգ տալ»:

ԱԱԾ պետէն նաեւ հետաքր-քրուած են՝ արդեօք յայտնա-բերուած զինքերը օգտագործուած են մարտի 1-ի ղէպերու ժամանակ, թէ՞ մտադիր էին օգտագործել, Արթուր Վանեցեանը նշած է, որ իրենց ունեցած տուեալներով, այդ զինքերն օգտագործուած են. «ՅՔԾ պետը յայտարարել է, որ կայ 300 պարկուճ, որոնք չեն կարողացել իտեկն թիֆիքացնել (նոյնակա-նացնել), թէ որ զինքից է կրակուել, շատ հնարաւոր է՝ այդ 300-ից մէկը լինի այդ զինքերից»:

Յովիկ Աբրահամեան. «Ես Այդ Ձեռքի Հետ Որեւէ Առնչութիւն Չունեմ»

«Ես այդ զինքի եւ տարածքի հետ որեւէ առնչութիւն չունեմ եւ տեղեակ չեմ, թէ զինքը, որի մասին Ազգային Անվտանգութեան ծառա-յութեան կողմից հաղորդագրութիւն տարածուեց, ինչպէս է յայտնուել այնտեղ», Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում ներկայացուցած է ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանը՝ անդրադառնալով նախօրէին Մարտի 1-ի գործի հետաքննութեան շրջագիծէն ներս ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներու կողմէն իրակա-նացուած հետախուզական միջոցա-ռումներու արդիւնքով ապօրինի զինքի յայտնաբերման միջադէպին:

Յովիկ Աբրահամեանը հերքած է ազգային անվտանգութեան ծառայութեան տարածած հաղոր-դագրութեան մէջ նշուած այն պնդումը, թէ տարածքը, ուրկէ յայտնաբերուած է ապօրինի զինքը, փաստացի ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին կը պատկանի, սակայն Ամբիկ Գէորգե-անի անուամբ ձեւակերպուած է:

Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գէորգեանին կը պատկանի, եւ ինքը անոր փաստացի սեփական-նատէրը չէ: «Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զինքի հետ որեւէ առնչութիւն չունեմ», - յայտարարած է Յովիկ Աբրահամեանը:

Ան նաեւ հաստատած է հրապարակուած այն տեղեկա-տուութիւնը, թէ ինքը Մարտի 1-ի գործով հարցաքննութեան կանչուած է.

«Այո, հարցաքննութիւն եղել է, բայց ես տեղեակ չեմ, թէ այդ զինքն ինչպէս է յայտնուել այդ տարածքում»:

Յովիկ Աբրահամեանը նաեւ

«Փիւնիկ» Հիմնադրամի Դեմ Քրեական Գործ Յարուցուած Է Այլազովսկիի Գողցուած Կտաւի Գործով



Սերժ Սարգսեանի եղբոր՝ Լեւոն Սարգսեանի հետ փոխկապակցուած «Փիւնիկ» հիմնադրամը կը շարունակէ մնալ իրաւապահներու ուշադրութեան կեդրոնին: «Սիւրիլնեթ»-ը կը յայտնէ, որ իր ձեռքի տակ յայտնուած տուեալներու համաձայն՝ հիմնա-դրամի նկատմամբ նոր քրէական գործ յարուցուած է յանցաւոր ճանապարհով առանձնապէս խոշոր չափի գոյք ձեռք բերելու եւ իրացնելու յատկանիշներով:

Խօսքը 2017-ին «Փիւնիկ» հիմնադրամի կողմէն Սերժ Սարգսեանին նուիրաբերուած

Յովհաննէս Այլազովսկիի «Նաւը ծովին մէջ» կտաւի մասին է:

Նշուած կտաւը 2011-ին գողցուած էր ռուս գործարար Ալեքսանտր Տարանցելի առանձնա-տունէն: «Փիւնիկ»-ն իր հաղոր-դագրութեան մէջ նշած էր, որ «երկրի նախագահը արժէքաւոր նուէրը յանձնել է Հայաստանի պատմութեան թանգարանին»: Աւելի ուշ պարզուած էր, որ ո'չ Հայաստանի պատմութեան թանգա-րանին մէջ, ո'չ ալ Ազգային պատկերասրահին մէջ «Նաւը ծովին մէջ» կտաւ չկայ:

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Պաղեստին - Բուռն Ցոյցերը կը Շարունակուին Իսրայէլի Նոր Օրէնքին Դեմ

Թէլ Աւիւնէն ստացուած լուրերու համաձայն, անցեալ Շաբաթ գիշեր բուռն ցոյցեր տեղի ունեցան Թէլ Աւիւ քաղաքին մէջ, բողոքելու համար ոչ-հրեայ բնակչութեան տեղացիներու հետ միաձուլման դէմ:

Նոյնպիսի ցոյց մը եւս տեղի ունեցաւ Իսրայէլի տիւրքի փոքրամաս-նականներու կողմէ, որուն թիւը կը հասնէր հազարաւոր մասնակիցներու: Նշենք նաեւ ոչ-հրեայ տեղաբնակներու թիւը որ մեծ մասամբ արաբներէ կը բաղկանայ, կը կազմէ ընդհանուր բնակչութեան 20 առ հարիւրը: Բողոքի գլխաւոր պատճառներէն մին արաբերէն լեզուի գործածութիւնը նուազագոյնի իջեցնել է եւ զայն յատուկ նշանակութեան վերածել:

Տեղական լրատու գործակալութեանց համաձայն տասնեակ հազա-րաւոր արաբ եւ հրեայ ցուցարարներ մասնակցած են քայլարշաւին: Արաբներէն ոմանք պարզած են Պաղեստինի դրօշակը եւ ուրիշներ «Հաւասարութիւն» պահանջարկով ցուցանակներ կրած են: Իսկ ոմանք իսլամական աղօթքներ արտասանած են:

Իսրայէլի Խորհրդարանի արաբ անդամը Այման Օտէն, Associated Press լրատու գործակալութեան հետեւեալ յայտարարուիւնը կատարեց. «Ասիկա առաջին անգամն է որ տասնեակ հազարաւոր արաբներ Թէլ Աւիւ կու գան հրեայ դեմոկրատ խմբաւորումներու հետ: Անոնք եկած են ըսելու որ այս մէկը ցոյցերու աւարտը չէ, այլ առջին լուրջ ցոյցն է ազգ-պետութիւն օրէնքին դէմ»:

Նշենք նաեւ որ նոր օրէնքը բուռն կերպով քննադատութեան ենթարկուած է հանգստեան կոչուած բարձրատիճան ապահովական ոյժերու պաշտօնեաներու եւ քաղաքական գործիչներու կողմէ:

Սուրիա Կ'ողջունէ Գաղթականներու Վերադարձը

Դամասկոսի պետական շրջանակներէ ստացուած տեղեկութեանց համաձայն, ներկայիս երկիր վերադառնալու արգելքները վերացած են եւ Արեւմտեան երկիրներուն կը հաւաստիացնէ անոնց ապահով տուն դարձը: Այս կապակցութեամբ արտաքին գործոց փոխ նախարար Ֆայսալ Մագտան ըսաւ թէ գաղթականներու վերադարձը Դամասկոսի համար առաջնահերթութիւն եւ եւ սուրիական կառավարուիւնը դիւրութիւններ պիտի ստեղծէ անոնց համար: Կ'ողջունենք որեւէ արտաքին օժանդակ-ուիւն այս նպատակին համար առանց որեւէ նախապայմանի:

Այս առթիւ քաղաքացիական հարցերու նախարար Հիւսէյն Մախլուֆ առանձնապէս նշեց. «Իշխանութիւններն այժմ լծուած են հիւանդանոց-ներու, դպրոցներու եւ այլ կառուցանքներու վերանորոգութեանց գործերով, հեշտացնելու համար գաղթականներու կեցութիւնը: Յարզ կառավարու-թիւնը վերանորոգած է աւելի քան 5000 դպրոց եւ 250 հիւանդանոց: Իսկ Սուրիոյ մէջ ներքին շրջաններ տեղափոխուած գաղթականներէն 3.5 միլիոն հոգի վերադարձած են իրենց իսկական բնակավայրերը: Գաղթա-կաններու վերադարձն անհրաժեշտ պայման է երկրի վերակառուցման եւ վարդապետական համար» ըսաւ ան:

աւելցուցած է, որ որոշ շահագրգիռ անձերու եւս խորհուրդ կու տայ

չչտապել եւ չոգեւորուիլ, սպասել քննութեան արդիւնքներուն:

Յատուկ՝ «Մասիսին»

Մտահոգ Չեմ Քոչարեանով, Այլ Մտահոգ Եմ Հայաստանով

Նախկին Լիբանանահայ եւ այժմ Հայաստան հաստատուած լրագրող եւ յօդուածագիր Սաֆո Արեան, ի միջ այլոց կը գործակցի Գաւե Պէրոնի մեր քոյր օրկան՝ «Արարատ» օրաթերթի ու «Մասիս» շաբաթաթերթի հետ:

Անցեալ շաբաթ «Արարատի» մէջ լոյս տեսած իր՝ «Ռոպերթ Քոչարեանի կալանաւորումը. Մտահոգութիւն կամ հրճուիլ» գրութիւնը տարակուսանք յառաջացուց ոմանց մօտ: Յատկապէս Յնչակեան շրջանակէն ներս շատեր, այդ յօդուածին մէջ տեսան Ռոպերթ Քոչարեանի «պաշտպանութեան փորձ»:

Իր միտքերը աւելի պարզաբանելու նպատակով, Սաֆո Արեան «Մասիսին» յղած է նոր յօդուած մը, զոր կը հրատարակենք ստորեւ, հակառակ որ չենք բաժնետիր իր որոշ մտահոգութիւնները՝ Հայաստանի այսօրուայ իրադարձութիւններուն վերաբերեալ:

«ՍԱՍԻՍ»

ՍԱՓՕ ԱՐԵԱՆ

Վերջին գրութիւնս, որուն համար ես ընտրած էի «Ռոպերթ Քոչարեանի կալանաւորումը. Մտահոգութիւն կամ հրճուիլ» խորագիրը (Տեսնել՝ «Արարատ» թիւ 171, Յօդուած 2018) ժխտական անդրադարձ ունեցաւ:

Ոստիկանական Ամերիկա ապրող բարեկամներու եւ նոյնիսկ ինծի անծանօթ հայորդիներու մասին է, որոնք գիրքս մէջ Ռոպերթ Քոչարեանը «պաշտպանելու» միտում մը տեսած էին:

Այս բոլորը մէկդի դնելով ու առաջնային չհամարելով «չհասկցուած» ըլլալու խնդիրը, պարտիմ կարգ մը նշումներ կատարել այսօրուան Հայաստանի ընդհանուր իրավիճակին մասին, որ առնուազն ինծի կամ իմ նման մտածողներուն համար տուն կու տայ բաւականին մտահոգիչ դրոյթներու:

Անկախ ամէն ինչէ, Հայաստանի համար արտաքին քաղաքականութեան ամենամեծ յենարանը Ռուսաստանն է, սա անշուշտ անպայման չի նշանակեր ու չպէտք է նշանակէ, որ այս տողերը գրողը, կամ նման մօտեցումին տէր եղողը ռուսամոլ է, կամ «հպատակ» Ռուսաստանի վարած քաղաքականութեան, բայց եւ այնպէս Երեւանի համար առնուազն այս հանգրուանին Ռուսաստանի հետ առկայ ռազմա-քաղաքական դաշինքը անփոխարինելի դրոյթ է ու այս եզրակացութիւնը ամբողջովն համար կան տասնեակ փաստարկներ, որոնց թուարկումը չընելը առնուազն խուսափել է ձանձրալի կրկնութիւններէ:

Հայերս, անկախ մեր ունեցած տարբեր տեսակէտներէն ու մօտեցումներէն, յաճախ Մոսկուայի կիրառած քաղաքականութենէն ու Պաքուին զէնք վաճառելու (հակառակորդին զէնք վաճառելու թեման, ինչ խօսք սատարած է, որ Հայաստանի հասարակութեան մէկ կարեւոր հատուածին մօտ հակառուսական տրամադրութիւններ ածին) կամ նոյնիսկ Արցախեան հարցին գծով Ռուսաստանի յաճախ արտայայտած «ոչ ձուկ, ոչ միս» մօտեցումներէն («ոչ ձուկ, ոչ միս» - ը ինքնին ռուսական առած է, որուն շնորհիւ տուեալ պարագայի մը «ոչ տաք, ոչ պաղ» մօտեցումը կը բնութագրուի) դեռ ալ կը հաւատանք, համոզուածով կը հաւատանք, որ Հայաստանը այս փուլին ու Հարաւային Կովկասի մէջ այսօր տիրող ընդհանուր դրոյթեան լոյսին տակ Մոսկուայէն բացի այլ ընտրանք մը չունի:

Բնականաբար այս շեշտողութիւնները լոյսին եկան այն պահուն, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ իր թիմակիցները

յաջողութեամբ պսակեցին իրենց գործի դրած յեղափոխութիւնը, որ հակառակ «թաւշեայ» ու անարիւն յեղափոխութիւն մը ըլլալուն ամէն պարագայի կարեւոր եւ մեծ զարգացում էր, այն գօտիին մէջ, որ կը համարուի «ռուսական զոհնա»:

Քաղաքական կեանքին մէջ կան ճշմարտութիւններ, որոնց անտեսումը ամէն պարագայի արդիւնք է զգացական զեղումներով կազմաւորուած թերի ընկալումներու, որ նոյնպէս հեռու են իրավիճակները եւ առկայ վտանգները

ճիշդ ընկալելու մօտեցումներէն:

ՌԴ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լավրովի հնչեցուցած «կոպիտ» յայտարարութիւններէն յտակ կը դառնար, որ Հայաստանի մէջ տեղի ունեցած դէպքերը այդքան ալ Ռուսաստանի «սրտով»ը չեն:

Հեռու մնալով Ռուսական կողմի այս նիւթը ծանրացնող մէջբերումներ կատարելու փորձութենէն ուրեմն հարկ է հասկնալ, որ հակառակ Հայաստանի նոր իշխանութիւններուն կողմէ տարբեր առիթներով հնչեցուցած տեսակէտներուն, որ եղածը (մանաւանդ իրաւունքովի եւ Քոչարեանի ձերբակալման պարագաները) զուտ դատական գործընթաց մըն այսօր յտակ է բոլորիս համար, որ մեր երկրին մէջ ընթացք առած է քաղաքական նոր փուլ մը, որուն հիմքով ալ «պիտի բացուի» Մարտի մէկի թղթածրարը ու նաեւ կարգ մը պարագաներու ալ կը հնչեն բաւականին սուր գնահատականներ, որոնք իրենց տողատակով կամ նոյնիսկ անթաքուն կերպով կը պահանջեն

«Հոկտեմբեր 27-ի գործ»ին բացայայտումը:

Այս բաւականին խառն իրավիճակին մէջ ցանկացած անկողմնակալ հրապարակախօս առանց դիմացինին «դաս տալու» մօտեցում մը «ունենալու պարտաւոր է ըլլալ զգօն եւ փորձել ամէն զնով ընթերցողին հետ ծաւալել անկեղծ եւ հանրօգուտ զրոյց մը:

Բացի անցեալ փուլերուն եղած ոճիրներու բացայայտումէն ու Մարտի Մէկեան դէպքերու բացայայտումէն, Հայաստանը ունի այլ կարեւոր հարցեր, որոնց հանդէպ անտես ձեւաւորելու մեղաւորութիւն է: Ու հոս է նաեւ կարեւորը, որ ազգային հիմքի վրայ իր խարխիւները նետել փորձող վարչապետ Փաշինեանը պիտի կարողանայ այդ խնդիրներուն լուծում բերել:

Առանց կտրելու հարցի էութեան մեծ պարանը, առանց չափելու առկայ վտանգներուն խորութիւնը եւ առանց ուրախանալու կամ տխրելու եղածներուն համար, պէտք է անպայման գրանցել, որ միասնական ըլլալու եւ հարցերը միասին լուծելու գործառնութիւններն են միայն, որ դրա-

Շար.ը էջ 18

Կազմակերպութեա՛ր՝ Նոր Մերունդ Մշակութային Միութեան



Հրապարակային Հանդիպում՝



Թաթուլ Յակոբեանի Հետ

ԱՆԻ կենտրոնի համակարգող եւ Բաղաքական վերլուծաբան

ՀԱՅԱՍՏԱՆ

Թաւշեայ Յեղափոխութենէն Ետք

Ուրբաթ, Օգոստոս 24, 2018

ժամը 8-ին

Կլէնտէլի Կեդրոնական Գրադարան

DOWNTOWN CENTRAL LIBRARY
222 East Harvard Street, Glendale, California

1998-2008. Ռոբերտ Քոչարեանի Արիւնոտ Տասնամեակը

ՍՈՆԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ (Շարունակուած Նախորդ Թիւն)

2004թ. Մարտի 22-ի գիշերը իր տան մուտքի մօտ անյայտ անձինք յարձակուել են Աժ պատգամաւոր, «Արդարութիւն» խմբակցութեան քարտուղար Վիկտոր Դալլաքեանի վրայ: Տարել են բաճկոնը, որի գրպանում են եղել Աժ պատգամաւորի վկայականը, աշխատասենակի եւ չհրկիզող պահարանի բանալին եւ հեռախօսահամարների բլոկնոտը:

2004թ. Մարտի 30-ին իրենց շէնքի գաւթում անյայտ անձանց կողմից յարձակման է ենթարկուել յայտնի իրաւապաշտպան Միքայէլ Դանիէլեանը, որը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց:

2004թ. Ապրիլին ձերբակալուեց «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղաքացիներին անդամ Սուրէն Սուրենեանը: Նա ազատ արձակուեց Յունիսի 2-ին:

2004թ. Ապրիլի 11-ին Ազատութեան հրապարակում ձերբակալուեց նախկին պատգամաւոր, «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղաքացիներին անդամ Արամազդ Զաքարեանը, որը քաղաքական ապաստան է ստացել եւ այժմ բնակուում է Մեծ Բրիտանիայում:

2004 թ. Ապրիլի 12-ին հրաւիրուած հանրահաւաքի օրը նախագահական նստավայրի մօտ բերուել էին ջրցան 4 եւ փշալարեր փռող 5 յատուկ մեքենաներ, 1000-ից ավելի ոստիկան ու գինուոր: Բուն նախագահականի տարածքում տեղաբաշխուած է եղել յատուկ նշանակութեան ջոկատը՝ մահակներով, վահաններով, ռետինէ փամփուշտներ կրակող ինքնաձիգներով:

Ճիշտ կէսգիշերին անջատուում է Բաղրամեան պողոտայի արտաքին լուսաւորութիւնը: 2004թ. Ապրիլի լոյս 13-ի գիշերը՝ ժամը 2-ին, Բաղրամեան պողոտայում մահակներով գինուած ոստիկաններն ու գինուորները, պայթուցիկների, արցունքաբեր գազի, էլեկտրաշփոկի, ջրցան մեքենաների գործադրմամբ, ռետինէ փամփուշտներ արձակելով, նախագահականի կողմից յարձակուեցին ցուցարարների վրայ: Ոստիկանները պայթուցիկ փաթեթներ նետեցին ցուցարարների վրայ, կարմիր բերետաւորները երկաթէ մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ցուցարարներին:

Ոստիկանները ու գինուորականները յարձակումների են ենթարկել եւ գրաւել «Հանրապետութեան», ԱՄ-ի եւ ՀժԿ-ի գրասենեակները՝ ծեծի ենթարկելով գրասենեակներում գտնուող բոլոր անձանց: Ջարդուել են գրասենեակների դռները, պատուհանները, փչացուել եւ գողացուել է գույքը: Գրասենեակներում կազմակերպուած ջարդերի ժամանակ չեն խնայել անգամ կանանց: Միայն «Հանրապետութեան» գրասենյակից էրեքուսու ոստիկանութիւն են բերման ենթարկուել 13 կին, որոնցից Անի Խաչատրեանը ծեծի է ենթարկուել բարձրախօսով յայտարարութիւն անելու համար: Դաժան ծեծի են ենթարկուել ակադեմիկոս Ռաֆայէլ Ղազարեանի կինը՝ 72-ամեայ Գրիգելզա Աւետիսեանը եւ նրանց որդին:

2004 թուականի Ապրիլին ձերբակալուեց ՀժԿ Արտաշատի կառուցիչների կազմակերպիչ Գրիշա Վիրաբեանը: Ձերբակալման ընթացքում Արտաշատի ոստիկանութեան աշխատակիցները այնպէս էին խոշտանգել նրան, որ ծանր վիճակում հիւանդանոց տեղափոխելուց յետոյ բժիշկները ստիպուած էին եղել կեանքը փրկելու համար շտապ վիրահատել եւ հեռացնել ամորձին:

2004թ. Ապրիլի 20-ին շինծու մեղադրանքով ձերբակալուեց ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար, «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղաքացիներին անդամ Վաղարշակ Յարութիւնեանը: Նույն թուականի Յունիսի 12-ին Հարութիւնեանն ազատ է արձակուել:

2004թ. Ապրիլի 22-ին, ժամը 13-ի սահմաններում, Թումանեան եւ Մոսկովեան փողոցները միացնող նրբանցքում երեք անյայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Լարաբազ» կոմիտէի անդամ, ՀՀ ՆԳ նախկին

նախարար Աշոտ Մանուչարեանին: Յարձակման հետեւանքով Մանուչարեանը ստացել էր ծանր վնասուածքներ եւ ստիպուած էր եղել մի քանի անգամ բարդ վիրահատութիւնների ենթարկուել:

2004թ. Մայիսի 26-ին 24-ամեայ էրզար Առաքելեանը դատապարտուել է 1.6 տարուայ ազատազրկման: Նա մեղադրուում էր Ապրիլի 13-ին ոստիկանին պլաստիկ դատարկ շշով հարուածելու մէջ:

2005թ. Հոկտեմբերի 7-ին ձերբակալուեց փաստաբան Վահէ Գրիգորեանը, որը «համարձակութիւն էր» ունեցել դատարաններում պաշտպանել կենտրոնի «էլիտար» կառուցապատման արդիւնքում տնանկ դարձած քաղաքացիների շահերը: Նա անազատութեան մէջ մնաց 4 ամիս:

2005թ. Նոյեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետի գլխաւոր խորհրդական Գրիգոր Մելքումեանի աշխատասենակում դաժան ծեծի է ենթարկուել Քանաքեռ-Զէյթունի թաղապետ Արայիկ Քոթանջեանը: Միջադէպը տեղի է ունեցել քաղաքապետի ներկայութեամբ:

2006 թ. Մարտին Հ. Պարոնեանի երաժշտութեան եւ կոմեդիայի թատրոնի տնօրինութիւնը իշխանութիւնների հրահանգով «Ժառանգութիւն» կուսակցութեանն ապօրինի թոյլ չտուեց մուտք գործել թատրոնի շէնքի վարչական մասում վարձակալած իրենց գրասենեակ: Մօտ մէկ տարի տեւած դատական քաջքուկներից յետոյ «Ժառանգութիւն» կուսակցութեանը այդպէս էլ չյաջողուեց հետ վերցնել իր գրասենեակները: «Ժառանգութեան» գրասենեակի փակման ժամանակ ինչ-որ մարդիկ յափշտակել էին կուսակցութեան բազային համակարգչում կուսակցութեան անդամների մասին եղած տեղեկութիւնները:

2006թ. Հոկտեմբերի 8-ին իր տան մոտակայքում յարձակման է ենթարկուել «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղաքացիներին անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Երեւան քաղաքի նախկին քաղաքապետ, գեներալ-մայոր Սուրէն Աբրահամեանը:

2006թ. Դեկտեմբերի 9-ի գիշերը երեւանեան ռեստորաններից մեկում ԱԱԾ յատուկ ջոկատը կալանաւորել է «Ի պաշտպանութիւն ազատազրուած տարածքների» հասարակական նախաձեռնութեան համակարգող Ժիրայր Սեֆիլեանին: Նա դատապարտուեց 5 տարուայ ազատազրկման:

2006թ. Դեկտեմբերի 9-ի գիշերը ԱԱԾ յատուկ ջոկատն իր տանը կալանաւորել է «Հայրենիք եւ պատիւ» կուսակցութեան վարչութեան անդամ Վարդան Մալխասեանին: Նա ստացաւ 2 տարուայ ազատազրկման պատժաչափ:

2007թ. Ապրիլի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ մայրուղու Աշտարակի կամրջի հատուածում յարձակում է իրականացուել Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի աւտոշարասեան վրայ: Ղուկասեանը եւ եւս երկու անձինք ծանր վիրաւորուել են, իսկ երեք հոգի տեղում մահացել է:

2007թ. Ապրիլի 7-ի գիշերը անյայտ անձինք հրդեհել են էջմիածին քաղաքը ներառող թիւ 19 ընտրատարածքում Աժ պատգամաւորի թեկնածու Սուսաննա Յարութիւնեանի ձեռնարկութիւնը:

2007թ. Ապրիլի 7-ի գիշերը ինքնաձիգներից գնդակոծուել է նոյն ընտրատարածքում Աժ պատգամաւորի թեկնածու, էջմիածինցի Յակոբ Յակոբեանի մեքենան: Յետագայում Արմաւիրի մարզի առաջին ատեանի դատարանն անվաւեր ճանաչեց Յակոբեանի գրանցումը որպէս պատգամաւորութեան թեկնածու:

2007թ. Մայիսի 3-ին ուշ երեկոյեան երկու «Զիփերով» 5-6 անձինք առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել ՔԱԳՎ նախկին պետ Շահէն Պետրոսեանին այն բանի համար, որ վերջինս «Ստոպ» ռոք-ակումբում իրեն թոյլ էր տուել ասել «Դողի Գագօ»: Ըստ տուժածի՝ իրեն ծեծած անձանց կարելի է տեսնել Գագիկ Մառուկեանին պատկերող լուսանկարների մեծ մասում՝ նրա թիկունքում կանգնած անձանց մէջ:

Շար.ը էջ 8

Hawaiian Night
Aloha

ՁՈՒԿ ԿԵՐՈՅԹ Կազմակերպութեամբ՝
 ՄԴՀԿ Ստեփան Մապահ Գիլեան Մասնաճիւղի
 Տեղի կ'ունենայ Շաբաթ՝ 25 ՕԳՈՍՏՈՍ 2018
 երեկոյեան ժամը 7:30-էն սկսեալ:
 Մուտքի նուէր՝ \$50
 Տեղերը ապահովելու համար
 Հեռ. 818-434-4950, 559-313-0147
 Վայր՝ 9537 Shoshone Ave, Northridge, CA 91325

1998-2008. Ռոբերտ Քոչարեանի Արիւնոտ Տասնամեակը

Շարունակուած էջ 7-էն

2007թ. Մայիսի 7-ին ժամը 23-ին, իր բնակարան մտնելու պահին ձեռքակալուել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Անհնազանդութիւն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանեանը: Խափանման միջոցի փոփոխման արդիւնքում նա 2007-ի Սեպտեմբերին ազատ արձակուեց:

2007թ. Մայիսի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գիւմրի քաղաքի Տէրեան ու Ղուկասեան փողոցների խաչմերուկում միմեանց վրայ են կրակել Գիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի եւ մարզպետարանի քաղաքաշինութեան վարչութեան նախկին պետ, ԲՀԿ տարածքային գրասենյակի ղեկավար Արտաշէս Սարգսեանի որդիները: Դէպքի վայրի զննութիւնից յայտնաբերուել են 28 պարկուճ, 2 գնդակ: Կան վիրաւորներ: Միջադէպի մասնակիցների դատն անցկացուեց զաղտնի պայմաններում, եւ նշանակուեց 1.5 տարուայ ազատազրկում:

2007-ի Մայիսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, Սիսիան քաղաքում, քաղաքապետի որդուն պատկանող «Ալվինա» օբիեկտում քաղաքապետ Լաիրենտի որդին՝ Արթուր Սարգսեանը, որը Սիւնիքի տարածաշրջանի մաքսատան զննման բաժնի պետն է, եւ նրա չորս վարձկանը մահակներով ծեծի են ենթարկել Սիսիանի տարածքի Վաղատինի գիւղապետ Շահէն Գրիգորեանին՝ նախընտրական եւ հետընտրական շրջանում իրեն «սխալ» պահելու համար:

2007թ. Մայիսի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Ալավերդիում անյայտ անձինք ակտոմեքենայի անուղղորդի մէջ հեղուկ վառելիք են լցրել եւ փորձել հրդեհել ՀԺԿ Ալավերդու տարածքային կառուցիչի ղեկավար, թիւ 31 ընտրատարածքում առաջադրուած պատգամավորութեան թեկնածու Լարիսա Փարեմուզեանի բնակարանը:

2007թ.-ի Յուլիսի 16-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատենախորհուրդի դատարանի դատաւոր Պարգեւ Օհանեանը համարձակութիւն ունեցաւ կայացնել ՀՀ արդարադատութեան համար աննախադէպ՝ արդարացման դատավճիռ, որով դատարանի դահլիճից ազատ արձակուեցին «Ռոյալ Արմենիա» ընկերութեան սեփականատէր Գագիկ Յակոբեանն ու տնօրէնը: Յակոբեանի «մեղքը» կայանում էր նրանում, որ համարձակութիւն էր ունեցել բացէիբաց յայտարարելու, որ ՀՀ մաքսային պետական կոմիտէի ներկայացուցիչներն իրենից կաշառք են ուզել: Բուժման նպատակով արտերկիր մեկնած Գագիկ Յակոբեանը Հոկտեմբերին վերադարձաւ Հայաստան՝ մասնակցելու համար վերաքննիչ դատավարութեանը, եւ ձեռքակալուեց հենց օդանաւակայանում: Յակոբեանի փաստաբան Աշոտ Սարգսեանի խօսքերով՝ Յակոբեանին ազատազրկելու իրական պատճառն այն է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը ցանկանում է տիրանալ Յակոբեանին պատկանող սուրճի վերամշակման գործարանին: Նոյեմբեր ամսին Յակոբեանը դատապարտուեց 6 տարուայ ազատազրկման, իսկ մինչ այդ՝ Հոկտեմբերի 15-ին, արդարադատութեան խորհրդի առաջարկով Ռոբերտ Քոչարեանը դադարեցրեց Պարգեւ Օհանեանի լիազօրութիւնները:

2007թ.-ի Օգոստոսի 18-ին, Համահայկական խաղերի բացման արարողութեան ընթացքում, միջոցառման մասնակիցներին քաղբանտարկեալներ Արման Բաբաջանեանի, Ժիրայր Սեֆիրեանի, Վարդան Մալխասեանի եւ Ալեքսանդր Արզումանեանի մասին պատմող թուղթիկներ բաժանելիս ոստիկանների կողմից բռնութիւնների ենթարկուեցին ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանը եւ նրա օգնական Սեդա Մելիքեանը: Ոստիկանները խլել էին Փոստանջեանի ձեռքի փաթեթը, որի մէջ էր մասնաւորապէս «ԶԻ»-ի թղթակից Գագիկ Շամշեանի դատավճիռը, որն այդպէս էլ չվերադարձուեց, եւ այդ պատճառով լրագրողը չկարողացաւ բողոքարկել այն: Ոստիկաններն ազդուել էին նաեւ թուղթիկների ողջ խմբաքանակը: Նոյն վայրում ապօրինի կերպով ձեռքակալուեցին «Այլընտրանք» ՀԲՆ ներկայացուցիչներ Արթուր Մինասեանը եւ Մանուկ Սուքիասեանը, ինչպէս նաեւ «Այլընտրանքի» համակիր Վարդգէս Գասպարեանը: Վերջիններս բերման ենթարկուեցին ոստիկանութիւն, որտեղ պահուեցին շուրջ 2 ժամ, ազատ արձակուեցին միայն բացման արարողութեան ակարտից յետոյ: Ոստիկանութիւնը յետագայում հերքեց նրանց բերման ենթարկելու փաստը:

2007թ. Հոկտեմբերի 23-ին, մօտաւորապէս ժամը 19-ին, Երեւանի Կորիւն-Արտվեան խաչմերուկի մօտ բախում է տեղի ունեցել ոստիկանութեան եւ մի խումբ քաղաքացիների միջեւ, ինչի հետեւանքով ոստիկանութեան Կենտրոնի բաժանմունք են բերման ենթարկուել «Զորորդ իշխանութիւն» թերթի խմբագիր Շողեր Մաթեոսեանը, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնութեան անդամ Դաւիթ Մաթեոսեանը եւ նրա որդին՝ Թեոս Մաթեոսեանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցութեան նախագահ Պետրոս Մակեանը եւ նրա որդիները՝ Տիգրան եւ Կարէն Մակեանները, Լեւոն Բաբաջանեանը, Տիգրան Մալխասեանը (երկուսն էլ անչափահաս), Պահպանողական կուսակցութեան առաջնորդ Միքայէլ Հայրապետեանը, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինեանը, «Հանրապետութիւն» կուսակցութեան անդամ Տիգրան Տէր-Մարգարեանը եւ եւս մի քանի հոգի: Վերջիններս կազմակերպել էին խաղաղ երթ, որի ընթացքում կազմակերպիչները քաղաքացիներին տեղեկացնելիս են եղել Հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահաւաքի մասին, որի իրազեկումը Երեւանի քաղաքապետարանը ընդունել էր ի գիտութիւն:

Այն բանից յետոյ, երբ 2008 թուականի նախագահական ընտրութիւններում Լեւոն Տէր-Պետրոսեանի թեկնածութիւնը պաշտպանելու մասին յայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասեանը, Սուքիասեանների ղեկավարած կազմակերպութիւններում սկսուեցին տոտալ ստուգումներ, ճնշումներ, ձեռնարկուեց նրանց պատկանող «Պիցցա Դի Ռոմա» ցանցի տնօրէնը, կարճ ժամանակով դադարեցուեց «Բջին» հանքային ջրերի արտադրութիւնը:

2007թ. Նոյեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21» մակնիշի ակտոմեքենայով անյայտ անձինք կանգնեցրել են ՍԴՀԿ

«Սարգիս Տիրուհի» միութեան ղեկավար Նարեկ Գալստեանին Նոր Նորքից Կենտրոն տանող տաքսի ակտոմեքենան, վերցրել են տաքսու բանալիները եւ դեն շարտել, որից յետոյ յարձակուել են Նարեկ Գալստեանի վրայ, դաժանաբար ծեծել՝ հարուածներ հասցնելով գլխի եւ որովայնի շրջանում եւ սպառնացել սպանել, եթէ վերջինս թերթերին ինֆորմացիա տալ: Նարեկ Գալստեանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կեդրոնի վերակենդանացման բաժանմունք:

2008թ. Յունուարի 13-ի երեկոյեան իր տան մօտ անյայտ անձինք յարձակուել ու ծեծի են ենթարկել գրող եւ հրապարակախօս, Մտաւորականների ֆորումի ակադեմիկոս անդամ Ռոբերտ Կարայեանին՝ նրան հասցնելով մարմնական վնասուածքներ:

Հետապնդումներ տպագիր մամուլի ու ՁՄ-ների հանդէպ «Զորորդ իշխանութիւն»

2003թ. Ապրիլի 30. Այդ օրն իր աշխատասենեակում երկու տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկուեց «Զորորդ իշխանութիւն» թերթի լրագրող Մհեր Ղալեշեանը: Մէկ տարի անց նա բերման ենթարկուեց Երեւանի ՆԳ վարչութեան ժամանակաւոր պահման ընդունիչ մեկուսարան:

2004թ. Ապրիլի 17. Այդ օրը՝ ժամը 12-ի սահմաններում, փորձեցին «Զորորդ իշխանութիւն» խմբագրութեան տարածք ներխուժել «քաղաքացիական հագուստով անյայտ անձինք»:

2006թ. Յուլիսի 13. Այդ օրը սպառնալիքների ու ահաբեկման թիրախ դարձաւ «Զորորդ իշխանութիւն» եւ «Առաւօտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշեանը: Յաջորդ օրը նա յարձակման ենթարկուեց:

2006թ. Յուլիսի 21. Այդ օրը փորձ արուեց հրդեհել «Զորորդ իշխանութիւն» թերթի խմբագրութիւնը:

2007թ. Յունիսի 6. Էրեբունի եւ Նուբարաշէն համայնքների առաջին ատենախորհուրդի դատարանը 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտեց «Առաւօտ», «Զորորդ իշխանութիւն», «Ժամանակ Երեւան» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանին:

2007թ. Հոկտեմբերի 23. Այդ օրը խաղաղ քայլերթի ժամանակ ոստիկանութեան բաժանմունք տարուեց «Զորորդ իշխանութիւն» թերթի գլխաւոր խմբագիր Շողեր Մաթեոսեանը, բռնութիւնների ենթարկուեց նոյն թերթի լրագրող Գոհար Վեգիբեանը:

2007թ. Հեկտեմբերի 13. Այդ օրն անյայտ անձինք պայթեցրին «Զորորդ իշխանութիւն» խմբագրութեան մուտքի դուռը: «Հայկական ժամանակ»

1999 թ. Յունիսի 8-ի հարկադիր կատարողների գրոհից յետոյ դադարեցուեց «Օրագիր» օրաթերթի տպագրութիւնը: Իշխանութիւնների հրահանգով թերթի դէմ սկսուած հետապնդումը ակարտուեց նրանով, որ 2000 թ. Յունուարի 27-ին ՀՀ քրէական վերաքննիչ դատարանը «Օրագիր» գլխաւոր խմբագիրն դատապարտեց մեկ տարուայ ազատազրկման՝ պատժի կատարումը պայմանական չկատարելով: «Օրագիր» օրաթերթի հրատարակումն այդպէս էլ չվերսկսուեց, իսկ 1999 թ. Յուլիսի 13-ից օրաթերթի աշխատակազմը սկսեց հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթը:

2004 թ. Նոյեմբերի 22-ին, ժամը 20-40-ին, պայթեցրել է ՀԺ-ին պատկանող «Նիվա» մակնիշի ակտոմեքենան, որը մշտապէս վարել է ՀԺ-ի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանը: Նա դէպքից յետոյ, լրագրողների հարցերին ի պատասխան, յայտարարել է, որ իրաւապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ակտոմեքենայի պայթեցման հետեւում կանգնած է «Մուլտի Գրուպ» ընկերութեան նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցութեան ղեկավար Գագիկ Մառուկեանը: Պաշտօնապէս պայթիւնի հեղինակներին այդպէս էլ չի յաջողուել բացահայտել:

«Ա1+» եւ «Նոյեան Տապան»
2002թ. Ապրիլի 2-ին լիցենզիայից զրկուել են «Ա1+» եւ «Նոեան Տապան» միակ անկախ հեռուստատալիքները, որոնք եթեր էին տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, անկախ վերլուծաբաններին:

2002թ. Օգոստոսի 24-ին յարձակում է կատարվել եւ ծեծի են ենթարկուել «Արեւիկա» հեռուստաընկերութեան հիմնադիր Արտաշէս Մեհրաբեանը եւ գործադիր տնօրէն Ազնիւ Ձիգմեղեանը:

2002թ. Հոկտեմբերի 22-ին, ժամը 20-ի սահմաններում, անյայտ անձը պայթուցիկ էր նետել յայտնի լրագրող, Լրատուամիջոցների կովկասեան ինստիտուտի փոխտնօրէն Մարկ Գրիգորեանի ոտքերի տակ: Այդ ժամանակ Լոնտոնում գտնուող լրագրողական կազմակերպութիւններից մէկի խնդրանքով՝ նա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեան երրորդ տարելիցի կապակցութեամբ յօդուած էր պատրաստում: Նա այդ թեմայով հարցազրոյցներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների եւ իրազեկ մարդկանց հետ: Մ. Գրիգորեանն իր դէմ իրականացուած մահափորձը կապում է հենց այդ յօդուածի տպագրութիւնը նախապատրաստելու փաստի հետ:

2003թ. Սեպտեմբերի 26-ին ծեծի է ենթարկուել «Օր» թերթի գլխաւոր խմբագիր Գայեանէ Մուքոյեանը:

2003թ. Յունուարի 10-ին ՀՀ դատախազութիւնը ներխուժել է ազատ լրագրող Վահագն Ղուկասեանի բնակարան, խուզարկել: Առեւանգել են համակարգիչ, CD եւ ֆլոպի 37 դիսկետ, 20 տեսաերկր, էլեկտրոնային ծոցատետր: Հետագայում հրկիզուեց նրան պատկանող կարի արհեստանոցը: Վահագն Ղուկասեանը լքել է Հայաստանը՝ յայտարարելով, որ կեանքի անվտանգութիւնը եւ գործունէութիւնը շարունակելու երաշխիքների հարցերը լուծելու յաջորդ օրն իսկ կը վերադառնա Հայաստան:

2004թ. Ապրիլի 5-ի «Ազգային միաբանութիւն» կուսակցութեան կազմակերպած միտինգից յետոյ ձեռքակալուել է մօտ 127 մարդ, այդ թւում՝ ընդդիմադիր կուսակցութիւնների խորհրդի անդամներ, ակտիւիստ-

Robert Kocharian Released from Custody Protesters Disrupt His Scheduled Press Conference



YEREVAN — Former President Robert Kocharian was released from custody on Monday immediately after Armenia's Court of Appeals ruled that he cannot be prosecuted for the 2008 post-election violence in Yerevan.

A panel of three senior judges overturned a lower court's decision to allow law-enforcement authorities to arrest Kocharian on coup charges. His defense lawyers appealed against the July 27 decision, saying that the charges are baseless and that their client enjoys legal immunity from prosecution.

One of the lawyers, Ruben Sahakian, said that the Court of Appeals based its decision to free Kocharian on Article 140 of the Armenian constitution. The article says:

"During the term of his or her powers and thereafter, the President of the Republic may not be prosecuted and subjected to liability for actions deriving from his or her status."

"We are satisfied with the court's decision," Sahakian told reporters outside the court building in Yerevan.

The lawyer also said that the Special Investigative Service (SIS) disagrees with the ruling and will appeal to the higher Court of Cassation. The SIS did not immediately confirm this.

The Special Investigative Service (SIS) condemned the ruling as illegal, saying that the Court of Appeals "overstepped the bounds of its authority." "We hope that the Office of the Prosecutor-General will appeal to the [higher] Court of Cassation," an SIS

spokesperson told RFE/RL's Armenian service.

Armenia's Office of the Prosecutor-General refused to order Kocharian's release on August 8, the day before the Court of Appeals opened hearings on Kocharian's appeal. The 63-year-old ex-president testified at the two-day hearings held behind the closed doors.

Kocharian stands accused of toppling constitutional order in collusion with other persons by using the armed forces against opposition protesters who demanded a rerun of a disputed presidential election held in February 2008. Eight protesters and two police personnel were killed when security forces broke up those demonstrations on March 1-2, 2018.

The same charges were brought against Yuri Khachaturov, secretary general of the Collective Security Treaty Organization, who had been the chief of the Yerevan garrison at the time of the bloody events of 2008. However, Khachaturov was released on bail, for AMD 5 million.

Also former defense minister Mikael Harutyunian is wanted by the

Continued on page 3

MFA: Armenia will Prevent Azerbaijan Attempts to Redistribute Military Forces in Nakhichevan

YEREVAN -- Armenia considers unacceptable all Azerbaijani attempts to redistribute military forces in the direction of Nakhichevan.

Anna Naghdalian, Secretary of the Press, Information and PR Department at the Ministry of Foreign Affairs (MFA) of Armenia, stated the aforementioned at a press briefing on Tuesday.

She recalled that the Ministry of Defense of Armenia makes statements regarding this matter on a regular basis.

"The Armed Forces of Armenia fully control the situation," Naghdalian stressed. "As for the redistribution attempts, we conveyed to the Azerbaijani side—in a variety of ways—that these attempts are unacceptable for the Armenian side and will be prevented by all means."

Large Number of Weapons and Ammunition Discovered During a Search at Former PM Hovik Abrahamyan's Factory



YEREVAN — As a result of operative-intelligence activities carried out by the RA National Security Service in the framework of the criminal case on the events of March 1 to 2, 2008 the RA Special Investigation Service received information that large amount of weapons and ammunitions are kept at a defunct mechanical factory de-facto owned by Armenia's former Prime Minister Hovik Abrahamyan, registered in the name of Ambik Gevorgyan. The weapons and ammunition were stored illegally at the factory in Ararat region of Armenia.

During the search conducted on August 6 and 7, the officers of the

National Security Service of Armenia and SIS investigators confiscated 3 hand machine guns, 7 units of "AN-74" machine guns, 2 SVD Sniper rifles, 3 different types of rifles and large numbers of different caliber ammunitions.

Henrik Abrahamyan, brother of former Prime Minister Hovik Abrahamyan and Ambik Gevorgyan were arrested on suspicion of illegal possession of firearms and ammunition.

The NSS Armenia and the Special Investigation Service of Armenia are taking collaborative operative-investigation actions to check the sources of weapons and their links with the incidents of March 1-2, 2008.

Tatul Hakobyanto Lecture in Glendale on "Armenia After the Velvet Revolution"

GLENDALE — Renowned Armenian journalist and political analyst Tatul Hakobyan will lecture in Glendale about "Armenia after the velvet revolution".

The event is organized by Nor Serount Cultural Association and will be held at the Glendale Central library on Friday, August, 24th at 8:00 PM. Mr. Hakobyan will speak in Armenian but being fluent in English he will answer questions in both languages.

Tatul Hakobyan graduated from the Department of Journalism in Yerevan State University, and Georgian Institute of Public Affairs in Tbilisi. He has formerly worked as a correspondent for the newspapers Ankakhutyun (1991-1995) Yerkir (1998-2000), Azg (2000-2005), Aztag (2005-2016), The Armenian Reporter (2008-2009) and as a political observer on regional issues of Radiolur news program of Public Radio of Armenia (2004-2008).

Since 2009 he has been an analyst at the independent Civilitas Foundation. Hakobyan is the reporter with the CivilNet online TV and the coordinator of the ANI Armenian Research Center.



In 2005 he received Yerevan Press Club's Annual Award for the coverage of regional issues in Azg daily. In 2009, Yerevan Press Club awarded him for his first book "Karabakh Diary; Green and Black".

Hakobyan is a recipient (2014) of Haigashen Ouzounian Literary Award for his second book "Armenians and Turks".

He is the 2016 winner of "The Time for Freedom of Press" – for consistent and comprehensive coverage of Karabagh conflict.

The event is open to the public.

Armenian Government to Start Process of Returning Property Plundered and Taken Overseas

YEREVAN- First Vice Prime Minister of Armenia Ararat Mirzoyan has sent a letter to the leadership of the World Bank for getting consulting and technical support for the identification and return of the property of Armenia that has been plundered and taken overseas, according to a note posted by him on his Facebook page.

“It’s not a secret that in corrupted societies sums accumulated through corruption, embezzlement of public resources, and other illicit ways are often taken out from the given country to another for finding a relatively calm and safe shelter.

For putting an end to this vicious practice and restoring the plundered public property, there is a tool created by the initiative of the World Bank and UNODC called Stolen Asset recovery Initiative.

I have written a letter today to the



leadership of the World Bank for receiving consulting and technical support from the Stolen Asset recovery Initiative with the expectation to launch the process of identification and return of the property plundered from our country and taken overseas”, First Vice PM wrote.

Armenian, Russian Troops Hold Joint Military Exercises



YEREVAN (RFE/RL) — The Armenian and Russian armies are holding joint military exercises in Armenia reportedly involving more than 3,000 soldiers and hundreds of tanks, armored vehicles and artillery systems.

In a statement, Russia’s Southern Military District said the “joint tactical-special exercises” began at two shooting grounds on Monday and will continue until August 15. The participating troops have already simulated a joint operation against a hypothetical invader, it said, adding that they were backed up by warplanes, including MiG-29 fighter jets of the Russian military base stationed in Armenia.

The Armenian Defense Ministry did not issue statements on the exercises as of Wednesday.

Armenia and Russia have held such drills on a regular basis, highlighting their close military ties. In 2014, their militaries targeted an imaginary invading force codenamed “Ottomania,” a clear reference to neighboring Turkey.

Armenian leaders have repeatedly said that Armenia hosts Russian troops on its territory primarily because of a perceived security threat from Turkey, rather than Azerbaijan. From Yerevan’s perspective, the Russian military base in Armenia precludes Turkey’s direct military intervention on Azerbaijan’s side in the event of another full-scale war for

Nagorno-Karabakh.

The latest wargames began three weeks after the Russian base held an exercise around a village in Armenia’s northwestern Shirak province which scared many local residents. The villagers had not been notified about the drill beforehand.

Although the commanders of the Russian base apologized for the incident, Prime Minister Nikol Pashinian condemned it as a “provocation against Armenia’s sovereignty.” By contrast, Armenian Defense Minister Davit Tonoyan said a few days later that Armenian officials are also responsible for the scare.

On Monday, Tonoyan met with his Russian counterpart Sergey Shoygu in Moscow to discuss Russian-Armenian military ties and the Nagorno-Karabakh conflict.

According to the Armenian Defense Ministry, Tonoyan and Shoygu discussed “current issues and upcoming tasks” in bilateral defense cooperation. They “attached importance to consistent implementation of agreements based on mutual trust and joint strategic interests,” the ministry said in a statement.

“Speaking about military-technical cooperation, the Armenian and Russian defense ministers stressed the importance of timely realization of ongoing programs in this area.”

Political Changes in Armenia Have Positive Impact on Economic Growth

YEREVAN -- The recent dramatic change of Armenia’s government has had a positive impact on the macroeconomic situation in the country, Prime Minister Nikol Pashinian stated last week.

“The revolution, the political changes have not only not led to an economic decline, which is what usually happens in such cases, but have on the contrary led to a certain degree of economic activity,” he said at a weekly cabinet meeting in Yerevan.

According to the state Statistical Committee (SC), the Armenian economy grew by 7.5 percent last year after stagnating in 2016. Economic growth accelerated to 9.6 percent in the first quarter of this year shortly before mass protests organized by Pashinian forced Armenia’s longtime leader, Serzh Sarkisian, to step down.

The Statistical Committee has yet to release GDP growth data for the first half of this year. It has only reported separate figures on foreign trade and various sectors of the economy which suggest that growth slowed in the second quarter.

In particular, first-half industrial output and retail and wholesale sales were up by 3.7 percent and 9 percent respectively, compared with 8.2 percent and 13 percent in the first quarter. The construction sector expanded by 13.5 percent year on year in January-June, down from 23 percent in the first-quarter.

Also, the government agency recorded a 34 percent surge in Armenia’s

first-quarter exports. Growth in exports stood at 20 percent in the six-month period.

Pashinian seized upon another official figure, the “indicator of economic activity,” which rose by almost 9 percent in the first half. “This indicator is especially important since it is widely thought that after such political changes economic activity usually declines sharply,” he said.

The economic activity figure, which is different from GDP growth, was up by 10.6 percent in January-March.

The premier also insisted that his government is “very interested” in attracting badly needed investments in the Armenian economy and is radically improving the domestic business environment for that purpose. But he cautioned that they must be “legal investments that have no traces of illegal activity.”

Pashinian dismissed critics’ claims that his government’s economic policies, notably a tighter scrutiny of business projects, are scaring away potential and actual investors. “I think that on the contrary with such discussions we are sending a very positive message to the economy to the effect that our objective is to make all these legal mechanisms function in an honest and fair way,” he said.

The premier acknowledged at the same time a lack of “atmosphere of cooperation and dialogue between business and the government” in Armenia.

Armenian Defense Ministry Suppliers Accused of Fraud



YEREVAN (RFE/RL) — The National Security Service (NSS) has accused about a dozen companies supplying weapons and other items to the Armenian military of large-scale fraud.

In a statement released late on Thursday, the NSS said that from 2009 through 2017 they signed with the Defense Ministry procurement contracts worth a total of more than 10 billion drams (\$20.7 million). It said they failed to meet their supply deadlines or supplied the ministry with low-quality products at inflated prices.

“Necessary audits and forensic examinations have been ordered to calculate precise damage inflicted on the state,” added the statement.

The NSS did not name any of those suppliers as of Friday afternoon.

According to its statement, the investigation was launched on the basis of “documentary facts” provided to the security agency by an adviser to Prime Minister Nikol Pashinian.

Nobody is understood to have been formally charged yet.

“It is evident that there are systemic corruption risks in the Defense Ministry and this inquiry seems to bear out that conclusion,” said Artak Manukian, an economist who also advises Pashinian.

Manukian has for years alleged such “risks” in the administration of Defense Ministry procurements. Earlier this week Defense Minister Davit Tonoyan admitted the existence of such a “problem” and pledged to address it.

AGBU Extends Scholarships to Applicants Impacted by Closure of Luys Foundation



NEW YORK — On August 7, 2018, AGBU announced its decision, in coordination with My Step Foundation, to extend scholarships to select students recently accepted to some of the top universities in the world. Many of these high achievers had been counting on receiving scholarships offered by the Luys Foundation, a non-profit established by key figures of the previous administration to help ensure that top-performing Armenian students from around the world could fulfill their dream of graduating from an elite learning institution and help strengthen Armenia's competitive standing in the process. Luys announced its dissolution soon after the new government was installed, leaving the applicants' academic futures uncertain.

My Step Foundation was launched by journalist, activist and spouse of the new prime minister Anna Hakobyan with the mission of finding solutions for issues that cannot be fully addressed by government. The charity was set up to serve as a connector, matching funds to projects either internally or externally-generated. Hakobyan could not have anticipated that the first test of the new model would be coming to the aid of these students who had little time left to meet their financial obligations for the 2018-2019 academic year. She promptly reached out to the international community and, shortly thereafter, AGBU responded with \$200,000 in scholarship funding. It also agreed to assume responsibility for adminis-

tering the scholarships directly with the universities involved—Oxford University, Cambridge University and University of Chicago among them.

Berge Setrakian, president of AGBU, noted that AGBU's decision to make such an exceptional contribution this year was based on the reality that the academic fates of these exemplary scholars were on the line. "We cannot let the goals of these hardworking and intellectually gifted students be impeded because of circumstances beyond their control. We applaud My Step for reaching out so promptly and we are grateful to all our education-minded donors who make it possible for AGBU to extend the needed financial support."

Hakobyan expressed her thanks to AGBU for stepping up. "Partnering with AGBU was a natural choice, given that it has awarded thousands of scholarships to Armenian students over many decades. We unanimously recognized the potential of this extraordinary pool of students to contribute their knowledge and skills to help transform Armenia into the competitive nation it aspires to be in the world economy. We are truly grateful that AGBU, among our other partners, was so quick to affirm its longstanding commitment to higher education in this unexpected way."

While My Step Foundation found a quick way to support some Armenian students, a more sustainable solution is sought to streamline young people's access to scholarships.

DigiCamp 2018 held in Artsakh

STEPANAKERT -- For the first time this year the 6th annual "DigiCamp" innovative camp took place in Artsakh, namely in Tsmakahogh village. The choice of the event venue was symbolic. Alongside with teaching the basics of innovation and entrepreneurship, the organizers of DigiCamp aimed to introduce the native village of the greatest Armenian engineer, physicist and inventor Andranik Iosifian to the participants of DigiCamp, inspire them to raise interest in rocket construction and engineering and in building their technological future all by themselves.

A total of 52 teens in the 15 -18 age group from almost all over Arme-

nia, including Artsakh, as well as Javakhk, participated in the event. On the first day of the 10-day camp the best 7 projects were selected, and then improved through teamwork of participants and with the support of mentors. Specialized courses were held by Ucom, Instigate, "World" Center for Strategic Research and other company representatives and individuals. Camp participants also gained relevant knowledge and skills from a group led by Vova Vardanov, the Founder of "Art of Survival" school, and a monument expert Samvel Karapetyan.

Hayk Yesayan, the Co-founder and Director General at Ucom, also went to Artsakh to meet with the young entrepreneurs. Hayk Yesayan, who has also built his professional

GYO Meets With RA Diaspora Minister



GLENDALE — Members of the Gaidz Youth Organization (GYO) and Armenian Athletic Association (Homenmen) along with several other Armenian youth organizations, met with Armenia's newly appointed Minister of Diaspora, Mkhitar Hayrapetyan on July 29 at Republic of Armenia's Consul General office.

Mr. Hayrapetyan welcomed the attendees, expressing his deep respect for the enthusiasm of the youth in the Diaspora. During his address, he stated that the recent Velvet Revolution would never have been possible had it not been for the involvement of the youth.

The Minister strongly encouraged all Diasporan youth organizations to collaborate with his office emphasizing that his office would help facilitate new and exciting programs developed within the Diaspora.

"This meeting gave us an opportunity to learn more about the new Armenian government and it also allowed us to voice our opinions and exchange a broad range of issues and ideas," said Nicolas Yepremian, GYO Board Member. "As an Armenian American college student, I am hopeful for the future and excited about the endless collaborations between our two nations."

Robert Kocharian Released from Custody

Continued from page 1

law-enforcement authorities as a defendant in the case. He is accused of illegally using the Armenian armed forces against opposition protesters.

Protesters Disrupt Press Conference

On Tuesday, A group of protesters burst into a hotel in Yerevan, preventing former President Robert Kocharian from holding a news conference there.

Kocharian was due to meet the press at a conference hall of the Erebuni Plaza hotel one day after Armenia's Court of Appeals released him from custody and ruled that he cannot be prosecuted for a 2008 post-election crackdown on opposition protesters.

The news conference was disrupted by several dozen mostly young protesters chanting "Robert murderer!" They blamed him for the deaths of eight protesters and two police servicemen during the breakup on March 1-2, 2008 of opposition demonstrations.

"We wanted to both disrupt the news conference and show the people's attitude towards yesterday's [Court of Appeals] verdict," said one of the protesters, Karen Tovmasian. "It's an obviously illegal verdict."

"If [Kocharian] has something to

say, let him say that in court," he said.

Kocharian was seen leaving the hotel located in downtown Yerevan from a back entrance shortly after the incident. His office was quick to accuse Prime Minister Nikol Pashinian of organizing the intrusion to stop Kocharian from speaking up. The intruders mainly included individuals close to Pashinian, it said in a statement.

The statement said that Kocharian planned to make "important political statements" and "answer many questions" at the press conference.

"Today's incident seems to bear out growing concerns ... that the new authorities do not tolerate dissent and can persecute political opponents, especially those whose political clout and prospects are a cause for serious concern to them," it charged.

Pashinian appealed to supporters in a Facebook video address aired following the disruption of Kocharian's press conference. "All individuals who committed crimes against the state and the people will be held accountable," he declared.

"Rest assured that in Armenia there is no force capable of taking on the people's power and stopping the victory of the popular revolution," said Pashinian. "Whoever tries to stand in our way will end up in the garbage dump of history."

and career path from a young age, shared his experience in the field of start-ups with the camp participants and coached them.

"The primary thing to take into account while financing a start-up is not only the project itself, but also the team working on it, without which nothing is possible. And, as far as all

the teams here worked equally on the development of projects, we'll award the same prizes to all team leads. And the winning team will get a monetary prize of 350K AMD from Ucom to launch their start-up, as well as a 1-year subscription to U!Cloud cloud system," noted Hayk Yesayan, the Co-founder and Director General at Ucom.

Isabel Bayrakdarian to Perform at Western Diocese St. Leon Cathedral

BURBANK — This year has been marked by the 100th anniversary of Armenia's independence. On May 28, 1918 Armenia gained independence after having been deprived of freedom for 600 years. This year Armenians worldwide are taking part in glorious celebrations in honor of the Centennial.

For Armenians in Armenia as well as those throughout the Diaspora, 2018 is also a celebration of the 2800th anniversary of the founding of Yerevan, Armenia's capital.

The Zvartnots Cultural Committee of the Western Diocese of the Armenian Church of North America joins in the jubilee of both anniversaries with a performance by world renowned opera star Isabel Bayrakdarian, accompanied by the UCSB String Quartet. The concert will be held under the auspices of His Eminence Archbishop Hovnan Derderian, Primate.

Isabel Bayrakdarian has performed in numerous well-known classical operas in opera houses around the world, including, La Scala, Paris, Canada, The Metropolitan, San Francisco, Yerevan, etc. She is also extremely knowledgeable in Armenian cultural and religious music, both as an instrumentalist and as a soloist. Isabel Bayrakdarian is the recipient of several international awards which have carried her name across the



musical realm. Her awards and honors include, the Juno Award, Queen Elizabeth II Golden Jubilee Medal, Metropolitan Opera National Council Audition Winner (1997), Mother See of Cilicia Mesrob Mashdotz Medal (2004), Republic of Armenia Komitas and Movses Khorenatsi Medals (2017).

The concert will take place Sunday, September 23, 2018 at 6:00 p.m. in St. Leon Cathedral located in Burbank.

Ticket prices are \$20, \$30, and \$50.

For further details and to purchase tickets please contact the Western Diocese at (818)558-7474. Address: 3325 N. Glenoaks Blvd., Burbank, 91504.

Dr. Ümit Kurt Appointed as the 15th Henry S. Khanzadian Kazan Visiting Professor in Armenian Studies at Fresno State

FRESNO — Armenian Studies Program Coordinator Prof. Barlow Der Mugrdchian announced that Dr. Ümit Kurt has been appointed as the 15th Henry S. Khanzadian Kazan Visiting Professor in Armenian Studies at Fresno State for the Fall 2018 semester. The Kazan Visiting Professorship was established through a generous endowment established by Henry S. Khanzadian Kazan.

Dr. Kurt has written extensively on confiscation of Armenian properties, wealth transfer, local elites, the Armenian Genocide, mass violence, inter-ethnic strife, local historiography, early modern Turkish nationalism, and the Aintab Armenians.

Dr. Kurt will be teaching a three-unit course in the Fall Semester, "The Armenian Genocide in Comparative Perspective." This course is a comparative study of mass killings in the twentieth century, especially the Armenian Genocide. Many questions remain about why these egregious acts occurred. The course will analyze mass killings and the forces that explain them. Three cases of genocide will be analyzed and compared 1) the Armenian Genocide of 1915, 2) the



Holocaust 3) the Rwandan genocide. The course concludes with how one can best detect and prevent future Genocides.

As part of his duties, Dr. Kurt will give three public lectures at Fresno State: 1) "A Rescuer, an Enigma, and a Génocidaire: Cemal Pasha" (September 21); 2) "Proactive Local Perpetrators: Mehmet Yasin (Sani Kutlug) and Ali Cenani"; and 3) "The Curious Case of Ahmed Necmeddin Bey: A Look into the Sociopolitical Climate in Aintab on the Eve of 1915." All of the public lectures are free and open to the public.

Dr. Ümit Kurt received his Ph.D. from the Department of History at Clark University in 2016. He received his M.A. degree in European Studies from Sabanci University in 2008 and undergraduate degree in Political Science from Middle East Technical Uni-

Ladies Auxiliary of the Western Diocese to Honor Archbishop Vatche Hovsepien at September 23 Banquet



BEVERLY HILLS – The Ladies Auxiliary of the Western Diocese under the auspices of His Eminence Archbishop Hovnan Derderian, is proud to announce that on September 23, 2018 it will be hosting a celebration banquet honoring former Primate, His Eminence Archbishop Vatche Hovsepien and "his Ladies" who worked with him in building the Western Diocese. Aptly titled "A Legacy of Love," this special occasion will be held at the Beverly Hills Hotel beginning with a reception at 12 noon, followed by a luncheon and program at 1:00 p.m.

Cindy Norian, Chair of the Ladies Auxiliary, reports that this event is truly a Legacy of Love and will reflect on Archbishop Hovsepien's initiative in establishing the Ladies Auxiliary following his arrival in Los Angeles as Primate in 1971. At that time the Diocese was centered on Crenshaw Boulevard and consisted of a small office with two run down typewriters. To quote Archbishop Hovsepien as he remembers "It looks as though the typewriters had been left over from Noah's time."

Soon after his assumption as Primate, he sensed the needs of the church and community and eventually purchased the church at 1201 North Vine Street in Hollywood and a 12-unit apartment building next door. This church building served as Diocesan Headquarters for many years. Following the devastating Northridge Earthquake in 1994, they were forced to evacuate and took coverage in the Sunday school rooms of St. Gregory Armenian Church in Pasadena, for three years. Through his dynamic leadership the Western Diocese purchased a huge multi-purpose complex in 1994, located at 3325 North

Glenn Avenue in Burbank, where the present and permanent Diocese Headquarters stands today.

He is currently working as a Polonsky Fellow at the Van Leer Jerusalem Institute.

Dr. Kurt is the author of *The Great, Hopeless Turkish Race: Fundamentals of Turkish Nationalism in the Turkish Homeland, 1911-1916* (Istanbul: Iletisim Publishing House, 2012) and is the editor of *Revolt and Destruction: Construction of the State from Ottoman Empire to Turkish Republic and Collective Violence* (Istanbul: Tarih Vakfi Publishing

Glenoaks Blvd., Burbank, where the present and permanent Diocese Headquarters stands today.

Soon after arriving, His Eminence held meetings and receptions for ecumenical and lay leaders and realized that he needed hostesses, so he invited twelve women from various churches. Margaret Dadourian from Pasadena was the first Chair and her committee consisted of Hadji Haiganoush Dulgarian, Rose Ketchoyan, Sue Chortanian, Norma Sulukciyan, Mary Vartanian, Dorothy Manookian, Isabelle Davidian, Gloria Meghriyan, Hadji Perooz Frankian, Azadouhie Keotahian and Babe Simonian. They set an elaborate buffet for his Christmas receptions and organized countless luncheons and receptions. Under his foresight and direction, the first Debutante Ball was presented in 1972 with Mike Connors as the Master of Ceremonies.

From this early group the Ladies Auxiliary expanded to include many women who are no longer with us, as well as the current membership of approximately 40 women, who continue to serve the Diocese.

Present Chair, Cindy Norian, reports that in addition to honoring Archbishop Vatche Hovsepien, and his first ladies auxiliary members under his leadership from 1972 to 2003, former Chairwomen Doris Sarkisian and Lily Balian will also be recognized. In addition to a few surprises, Karin Mushegain, mezzo-soprano, noted for her brilliant opera performances, will delight the audience with her beautiful vocal selections.

Tickets for the banquet are \$125.00.

For information and reservations please contact Cindy Norian (310) 277-4490 or email at cnorian@aol.com,

House, 2015) and *History and Historians in Turkey: Concepts and Practices* (Ankara: Heretik, 2018). He is also the author, with Taner Akçam, of *The Spirit of the Laws: The Plunder of Wealth in the Armenian Genocide* (New York and Oxford: Berghahn Books, 2015).

For more information about the public lectures, please contact the Armenian Studies Program at 278-2669, visit our website at www.fresnostate.edu/armenianstudies or visit our Facebook page at [ArmenianStudiesFresnoState](https://www.facebook.com/ArmenianStudiesFresnoState).

Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՅՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԵ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ

Երեքշաբթի օր Հ.Բ.Ը.Մ.-ը յայտարարեց, թէ Վարչապետի տիկնոջ՝ լրագրող, քաղաքական գործիչ Աննա Յակոբեանի նախաձեռնած «Իմ Քայլը» Բարեսիրական Հիմնադրամին հետ համախորհուրդ, ուսումնական դրամաշնորհներ պիտի տրամադրէ այն ուսանողներուն, որոնք տուժած էին «Լոյս» Հիմնադրամի լուծարման պատճառով: Աշխարհի լաւագոյն տասի շարքին դասակարգուած համալսարաններու կողմէ ընդունուած այդ ուսանողները, իրենց ուսման ընթացքը շարունակելու համար վստահած էին «Լոյս» Հիմնադրամին կողմէ իրենց խոստացուած դրամաշնորհներուն:

«Լոյս» Հիմնադրամը, որ ստեղծուած էր Հայաստանի նախկին ղեկավարութեան բանալի դէմքերու կողմէ, նոր կառավարութեան կազմութենէն ետք լուծարած էր ինքզինք: Իբր ոչ-շահամէտ կազմակերպութիւն գործող այդ հիմնադրամը ատենին ստեղծուած էր սատարելու համար աշխարհի լաւագոյն համալսարաններու մէջ բարձրագոյն ուսման ձեռքբերումին ձգտող հայ յառաջողի մ ուսանողներու, որոնք յետագային, իրենց կարգին պիտի նպաստէին Հայաստանի մրցունակութեան զարգացման՝ տարբեր բնագաւառներու մէջ իրենց ներդրումով:

Վարչապետի տիկնոջ հովանաւորած «Իմ Քայլը» Հիմնադրամին առաքելութիւնն է սատարել այն խնդիրներու լուծման որոնց կառավարութիւնը չի կրնար անմիջականօրէն հասնիլ: Անոր որդեգրած գործելաձեւը հասարակական ծրագիրներու համար տրամադրելի նիւթական տարբեր աղբիւրներու յայտնաբերումը եւ համապատասխան ծրագիրներու

հետ անոնց կամրջումը եւ համակարգումն է: Անշուշտ Տիկին Յակոբեանի համար նախատեսելի չէր, որ հիմնադրամին դիմաց ծառայող առաջին խնդիրը «Լոյս» Հիմնադրամի լուծարման պատճառով դժուարութեան մատնուած ուսանողներու պարագան պիտի հանդիսանար, որոնք իրենց 2018-2019 տարեշրջանը սկսելու պայմանաժամը կը դիմագրաւէին: Ան անմիջապէս աջակցութեան կոչ ուղղեց միջազգային շրջանակներուն: Հ.Բ.Ը.Մ.-ը չուշացաւ ընդառաջելու կոչին, կրթաթոշակներու համար տրամադրելով 200,000 ամերիկեան տոլարի գումար մը, ստանձնելով նաեւ ուղղակի կերպով վարչական ձեւակերպութիւնները դասաւորելու պատասխանատուութիւնը համապատասխան համալսարաններու հետ, որոնց շարքին՝ Օքսֆորտի, Քէմպրիճի եւ Շիքսփի համալսարանները:

Հ.Բ.Ը.Մ.-ի նախագահ Պերճ Սեդրակեան նշեց, թէ Հ.Բ.Ը.Մ.-ի այս յատուկ եւ բացառիկ աջակցութիւնը կը բխէր այն համոզումէն, որ յառաջողի մ ուսանողներ պէտք է չզրկուէին իրենց երազներու իրականացման պատեհութենէն, իրենցմէ անկախ պայմաններու դժբախտ դասաւորումին պատճառով: Ան գնահատեց «Իմ Քայլը» Հիմնադրամի կոչը՝ որով ան դիմած էր համապատասխան կազմակերպութիւններու աջակցութեան, նաեւ շնորհակալութիւն յայտնեց Միութեան ուսումնասէր բարերարներու առատաձեռնութեան համար, որուն շնորհիւ կարելի եղած էր ապահովել անհրաժեշտ գումարներու ապահովումը:

Շաբ.ը էջ 18

ԻԶԱՊԵԼ ՊԱՅՐԱԳՏԱՐԵԱՆ ԵԼՈՅԹ ԿՈՒՆԵՆԱՅ ՍՐԲՈՑ ԴԵՒՈՆԴԵԱՆՑ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ



Ընթացիկ տարին կը նշանաւորուի Հայաստանի անկախութեան 100-ամեակով: Վեց հարիւր տարի անկախութենէ զրկուած հայ ժողովուրդը 28 Մայիս 1918-ին վերստին կը տիրանար իր անկախութեան: Այս առթիւ աշխարհասփիւռ հայութիւնը մեծ շուքով կը նշէ պանծալի հարիւրամեակը:

2018-ին համայն հայութիւնը հայրենիքէն ներս թէ արտերկրի տարածքին կը տօնախմբէ նաեւ քաղաքամայր Երեւանի հիմնադրութեան 2800-րդ տարեդարձը:

Հայաստանեայց Առաք. Եկեղեցոյ Հիւսիսային Թեմի «Զուարթնոց» մշակութային եանձնախումբը, զոյգ տարեդարձներու առթիւ նոյնպէս կազմակերպած է յաւուր պատշաճի համերգ մը՝ կատարողութեամբ աշխարհահռչակ օփերայի աստղ Իզապէլ Պայրագոտարեանի, որուն կ'ընկերակցի UCSB Լարային քառեակը: Համերգը կը հովանաւորէ Թեմի Բարեջան Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան:

Իզապէլ Պայրագոտարեան հանդէս եկած է բազմաթիւ դասական

յայտնի օփերաներու մէջ՝ աշխարհի բազմաթիւ քաղաքներու համերգասրահներուն մէջ, ինչպէս՝ Լա Սքալայի, Փարիզի, Քանադայի, Մեթրոփոլիթընի, Սան Ֆրանսիսքոյի, Երեւանի եւ այլ օփերաներու մէջ: Ան քաջատեղեակ է նաեւ հայ ազգային եւ հոգեւոր երաժշտութեան թէ՛ իբրեւ նուագող եւ թէ՛ իբրեւ մենակատար: Իզապէլ Պայրագոտարեան արժանացած է կարգ մը համաշխարհային մրցանակներու, որոնք իր համբաւը տարածած են երաժշտական աշխարհէն ներս. անոնցմէ յիշենք Juno Award, Էլիզապէթ Բ. Թագուհի Golden Jubilee Medal, Մեթրոփոլիթըն Օփերայի Ազգային խորհուրդի շքանշան (1997), Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» (2004), Հայաստանի Հանրապետութեան «Կոմիտաս» եւ «Մովսէս Խորենացի» (2017) շքանշաններուն:

Յորելենական համերգը տեղի պիտի ունենայ Կիրակի, 23 Սեպտեմբեր 2018-ին, Երեկոյան ժամը 7:30-ին, Պըրպէյնք:

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾՆԻ ՏՕՆԸ ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍԻ ԱՐԱՐԱՏ ՏԱՆ ՄԷՋ



Օգոստոսի 8-ին, Լոս Անճելոսի Արարատ Տան Մատուռի մէջ, նախագահութեամբ Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Յովնան Արքեպս. Տէրտէրեանի, Սուրբ Աստուածածնի վերափոխման տօնի առթիւ մատուցուեց Սուրբ Պատարագ, բաշխուեց Սուրբ Հաղորդութիւն, ապա կատարուեց Անդաստան, որի ընթացքում օրհնուեց խաղողը:

Պատարագիչն էր՝ Արժ. Տ. Երեմիա Քահանայ Խաչատուրեանը: Սպասարկողներն էին՝ Տ. Շնորհք եւ Տ. Սերովբէ քահանաները, բուրվառակիրը՝ Արտակ Սարկաւազ Խաչիկեանը: Հոգշ. Տ. Տաճատ Մ. Վրդ.

Եարտըմեանի զխաւորութեամբ ներկայ հոգեւորականները՝ Տ. Արշակ, Տ. Մանուկ, Տ. Յովսէփ Տ. Շնորհք եւ Տ. Եղիա, քահանաները Անդաստանի արարողութիւն կատարեցին, օրհնելով խաղողը Արարատ Տան ընդհանուր սրահում, ապա բաշխուեց Սուրբ Հաղորդութիւն: Այնուհետեւ հոգեւորականները մեր մայրերի ու հայրերի հետ ճաշեցին:

Բոլոր հոգեւորականները իրենց օրհնութիւնը բերեցին Արարատ Տան ղեկավարութեան, մեր մայրերին ու հայրերին, նրանց մաղթելով քաջառողջութիւն եւ բարի կեցութիւն: Տէրը թող լինի նրանց պահապան եւ օգնական:

THE WESTERN DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF NORTH AMERICA

"Zvartnots" Cultural Committee

Under the auspices of His Eminence Archbishop Hovnan Derderian, Primate

Invites you to
A CONCERT
of Armenian Sacred Hymns and Songs by Komitas, Sayat-Nova, and Khachaturian

In celebration of
100th Anniversary of Armenia's First Republic
and
2800th Anniversary of Yerevan Erebuni

ON SUNDAY, SEPTEMBER 23, 2018 AT 6:00 PM

AT ST. LEON ARMENIAN CATHEDRAL
3325 N. GLENOAKS BLVD., BURBANK, CA 91504



Featuring
Grammy Nominated
& World Renowned Soprano
ISABEL BAYRAKDARIAN
With the UCSB STRING QUARTET

TICKETS: \$20, \$30, \$50

For more information and reservation kindly call Diocesan office at (818) 558-7474
Lena Simonian at (818) 383-1322

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԿԱՒ ՍՓԻՒՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ



Օգոստոսի 10-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ սփիւռքի նախարարութեան «Քայլ դէպի տուն» ծրագրի բացման միջոցառումը:

Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին նոր Հայաստանում՝ սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը նշեց. «Ես մեզ բոլորիս ուզում եմ շնորհաւորել երկու իրադարձութեան առթիւ: Նախ այն բանի համար, որ դուք իսկապէս գտնուում էք նոր Հայաստանում, եւ իհարկէ շնորհաւորում եմ «Քայլ դէպի տուն» ծրագրի մեկնարկի առթիւ: Սա սփիւռքի նախարարութեան համար աննախադէպ ծրագիր է, երբեք նախարարութիւնը միաժամանակ 400 սփիւռքահայ պատանիներին չի հիւրընկալել: Մեզ համար մարտահրաւէր է, սակայն մենք անելու ենք մեր լաւագոյնը, որ թերացումներ չլինեն»:

զրուցէ՛ք, կիսուէ՛ք, ճանաչէ՛ք ձեր հայրենակիցներին: Դուք կը սիրէք նրանց», -ընդգծեց նախարարն ու վստահութիւն յայտնեց, որ «Քայլ դէպի տուն»-ի մասնակիցները շատերին տարիներ անց կրկին կը հանդիպի, եւ նախարարութիւնն ամէն բան անելու է, որ նրանք տեղափոխուեն Հայաստան:

«Դուք այստեղ հիւր չէք, դուք այստեղ էք տանտիրոջ կարգավիճակով: Միշտ չիշէք, որ կայ մի փոքր պետութիւն մեծ ներուժով, 42 հազար քիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ: Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ», -ամփոփեց իր խօսքը Մխիթար Հայրապետեանը:

Մասնակիցներին ողջունեց նաեւ Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի եւ պիզնեսի ինստիտուտի տնօրէն էդուարդ Սանդոյեանը: «Մեր համալսարանում բազմաթիւ սփիւռքահայ ու-



Նախարարը շնորհակալութիւն յայտնեց ծրագրի գործընկերներին՝ Հայ-ռուսական համալսարանին, «Teach for Armenia» եւ «Birthright Armenia» հիմնադրամներին, Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը, «GG» տաքսի ծառայութեանը, «All Inclusive Armenia» եւ «Lof» կազմակերպութիւններին:

«Ես առաւել քան վստահ եմ, որ դուք գփի պէս սիրահարուելու եք այս երկրին, եւ Հայաստանն էլ սիրելու է ձեզ: Ուզում եմ, որ տարբեր պատմամշակութային վայրեր այցելելուց բացի՝ երբեմն դուրս գաք եւ շփուէք մարդկանց հետ: Տեսնէք, թէ որքան դրական էներգետիկա է կուտակուել թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: Խօսէ՛ք,

սանողներ ունենք: Ձեզ նոյնպէս սպասում ենք այստեղ: Բարո՛ւ էք եկել, բարի երթ», -նշեց էդուարդ Սանդոյեանը:

Ծրագրի մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին երգիչներ Հայկ Ստուերը, Հայկ Նսայեանը եւ Վլադիմիր Ահարոնեանը: Պատանիները պարեցին, ծանոթացան սփիւռքի նախարարի հետ, լուսանկարուեցին:

Այնուհետեւ ծրագրի 440 մասնակիցները բաժանվեցին հոսքերի ու խմբերի: Նրանք այսօր ըստ ուղղութիւնների կը մեկնեն Հայաստանի պատմութեան, Երեւանի պատմութեան եւ «էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարաններ:

ՓՐՕՓ. ԿՈՎԱՍ ԾԵՐՈՒՆԵԱՆ ՊԱՐԳԵԿԱՏՐՈՒԵՑԱԿ ԶԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒ ԵՐԿՈՒ ՊԱՏՈՒՅ ՏԻՏՂՈՍՆԵՐՈՎ



ՅԱՐՈՒԹԻՒՆ ԴԵՐՉԱԿԵԱՆ

Հարաւային Գալիֆորնիոյ համալսարանի կառավարչական հմտութիւններու բաժնի հանրային կառավարման ծրագրի ղեկավար, Ամերիկայի Արտաքին Գործոց Նախարարութեան կառավարման «Պետրոսեան կեդրոն» գործադիր տնօրէն, «Ռոլինկ Հիլզ Էսթեյթ» քաղաքի քաղաքապետ, աշխարհի հայ իրաւաբաններու միութեան նախկին ատենապետ, ազգային գործիչ ու քաղաքագէտ, նախկին Պոլսահայ յայտնի փրօֆ. Ֆրանք Վուամ Ծերունեան, իր նախկին թուրքերէն ստացած է Պազըրգիլի Տատեան վարժարանի մէջ, իսկ յետոյ Փարիզի Սամուէլ Մուրատ Մխիթարեան վարժարանէ շրջանաւարտ ըլլալէ ետք, մեկնած է Ամերիկա: Ան Ամերիկայի

ership) եւ բանակցութիւն (Negotiation):

Փրօֆ. Ծերունեան Յունիս 2018 ին հրաւիրուած էր Հայաստանի օդային օւժերու հիմնադրութեան 26 ըդ. տարեդարձի հանդիսութիւններուն: Այս հրաւէրը եկած էր Ծերունեանի նախկին աշակերտներէն գնդապետ՝ Գագիկ Ասլանեանի կողմէ: Ծերունեան այցելեց Երեւանի մէջ օդաչուներու մարզավայրը, ապա կիւմրիի հայաստանի օդային ուժերու կեդրոն:

Փրօֆ. Ծերունեան 27 Յունիս 2018 ին ՀՀ Պետական կառավարման ակադեմիոյ (ՊԿԱ) կողմէ հիւրնկալուեցաւ եւ հանդէս եկաւ մագիստրոսի ուսման հետեւող ուսանողներու առջեւ, անդրադառնալով հետաքրքրական եւ արդիական թեմաներու, մասնաւորա-



մէջ նախ վկայուած է Գալիֆորնիա Սթեյթ համալսարանէն, ապա Ուէսթըրն Սթեյթ իրաւաբանական վարժարանէն:

Փրօֆ. Ֆրանք Վուամ Ծերունեան հինգ տարիներէ ի վեր անձնուիրաբար կը դասախօսէ Հայաստանի Ամերիկեան համալսարանին մէջ, նոյն ժամանակ կը դասախօսէ Հայաստանի Հանրապետութեան հանրային կառավարման Ակադեմիոյ գիտական յանձնախումբի, Երեւանի Պետական համալսարանի, ինչպէս նաեւ Վագէն Սարգիսեան ռազմական համալսարանի դասախօսութեան թեմաներու գիտութեան բաժնին մէջ:

Իր դասախօսութեան նիւթերն են՝ հանրային կառավարում (Public administration - Governance), Առաջնորդութիւն (Lead-

բար կառավարման ոլորտի մէջ այնքան կարեւոր «բանակցութիւններ»-նոր բանակցութիւններ» թեմային: Բանախօսութեան երկրորդ մասին առանցքային նիւթը ամերիկեան կրթութեան ոճն ու փորձառութիւնն էր: Այս մասին ներկայ գտնուեցան ակադեմիոյ աշխատակազմն ու դասախօսներ: Պետական կառավարման Ակադեմիոյ վերատեսուչ Արսէն Լուքեանի առաջարկով, Փրօֆ. Ծերունեան մանրամասնօրէն ներկայացուց նաեւ իրենց համալսարանին մէջ գործող կարգերն ու բարքերը:

Փրօֆ. Ծերունեան հանրային կառավարման ակադեմիոյ կողմէ պարգևատրուեցաւ Տոքթորայի տիտղոսով, իսկ Հայաստանի ռազմական ուժերու կողմէ ալ «Պատուոյ Գնդապետ»ի տիտղոսով:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՐԲԳԻՏՆԱԿԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆԱԾ Է ՀԱՅ ԸՆԿԵՐՈՋԸ ՍԵԲԱՆ ՆՇԱՆԵԱՆԻՆ



Ուսողութեան (Մաթեմատիկա) հանրայնացման գործին մէջ ունեցած ներդրման համար միջազգային «Լիլավատի» մրցանակն այս տարի շնորհուած է թուրք մաթեմատիկոս Ալի Նեսինին: Մաթեմատիկոսներու միջազգային քոնկրեսը «Լիլավատի» մրցանակը քոնկրեսի միւս չորս հեղինակաւոր մրցանակներու շարքին ընդգրկած է 2010 թուականին: Մրցանակը «Լիլավատի» անունուած է նոյնանուն մաթեմատիկական ավարտաճառի պատուով, որ գրած է 12-րդ դարի հնդիկ մաթեմատիկոս Պհասաբարան: Մրցանակը կը կազմէ մէկ միլիոն հնդկական ռուփի, հովանաւորն է հնդկական Infosys SS ընկերութիւնը:

Այս տարի մրցանակը շնորհուած է երրորդ անգամ:

Թուրք մաթեմատիկոսի կողքին մրցանակը ստանալու պահուն կանգնած եղած է հայ գրող Սեւան Նշանեանը, եւ Ալի Նեսինը յայտնած է, որ մրցանակին համար պարտական է շատերուն, բայց առաջին հերթին՝ իր հայ ընկերորջը: Մօտ տասը տարի առաջ Ալի Նեսինը Սեւան Նշանեանի գիւղին մէջ (Թուրքիոյ մէջ) հիմնած է մաթեմատիկական կեդրոն եւ մաթեմատիկական երիտասարդներու

շրջանին տարածելու անձուէր աշխատանք ձեռնարկած:

Կիսաւեր այդ գիւղը կառուցած է Սեւան Նշանեանը՝ հիմնելով հանգստեան տուններ, արուեստի, գիտութեան կեդրոններ՝ այնտեղ հրաւիրելով ազատ մտածողութեամբ թուրք գիտնականները: Թուրքիոյ նշանաւոր այս գիւղը՝ Շիրինճէն, աշխարհի մէջ յայտնի է նաեւ «Մաթեմատիկայի գիւղ» անունով:

«Ալին իմ ընկերս է, 40 տարի առաջ մենք միասին նաեւ բանտ նստած ենք՝ մեր քաղաքական հայեացքներուն համար: Ան թուրքիոյ ազատ մտածող մտաւորականներէն է: Ես մրցանակի ժամանակ պէտք է իր կողքին ըլլայի»- «Արեւելք»ին յայտնած է Սեւան Նշանեանը, որ Ռիօ Տը Ժանէյրօ մեկնած է ոչ օրինական փաստաթուղթերով, մասնակցելու Մաթեմատիկայի Միջազգային քոնկրեսին:

Նշանեանը, ինչպէս յայտնի է, անցեալ տարի փախած էր թրքական բանտէն եւ ապաստան գտած Յունաստանի մէջ: Ան կրկին պիտի վերադառնայ Յունաստան, եւ ինչպէս յայտնեց «Արեւելք»ին, Շիրինճէն պէս գիտական գիւղ մըն ալ Յունաստանի մէջ պիտի հիմնէ, քանի որ չի կրնար ապրիլ առանց գիտութեան տարածման:

ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՈՒՆԵՍԲՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՑԱՆԿԻՆ ՎՐԱՅ



Վանայ լիճի Աղթամար կղզիի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին շուտով կրնայ տեղ գտնել ԵՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան մշտական ցանկին մէջ:

Թրքական «Անատոլու» գործակալութիւնը ծաւալուելու յօդուած հրատարակած է Աղթամարի մասին, նշելով, որ Վանի ամենակարեւոր պատմական կառոյցը՝ Սուրբ Խաչ եկեղեցի թանգարանը կը շարունակէ գրաւել թուրքիա այցելող զբօսաշրջիկները:

Վանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան հարցերու տնօրէն Մուգաֆէր Աքթուղ «Անատոլու» գործակալութեան պատմած է կղզիի մէջ տարուող բարեկարգման աշխատանքներու եւ յետագայ ծրագրերուն մասին: Անոր խօսքով՝ նախորդ տարուան համեմատ զբօսաշրջիկներու թիւը աճած է: 2018 թուականի 7 ամիսներու ընթացքին Աղթամար այցելած է շուրջ 83 հազար տեղացի եւ արտասահմանցի զբօսաշրջիկ:

Աքթուղը նաեւ յայտնած է, որ թանգարանների գլխաւոր վարչութեան հետ քննարկումներու արդիւնքով որոշուած է այս տարի յայտ ներկայացնել ԵՈՒՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային Ժառանգութեան մշտական ցանկին մէջ ընդգրկելու համար: 2015-ին եկեղեցին ներառուած է ԵՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան ժամանակաւոր ցուցակին մէջ:

Յօդուածի հեղինակն անդրադարձած է եկեղեցւոյ հիմնադրման

պատմութեան, ինչպէս նաեւ Աղթամարի առասպելին եւ անուան ծագումնաբանութեան: «Վանայ լիճի Աղթամար կղզիի մէջ գտնուող Սուրբ Խաչ եկեղեցին կառուցուած է 915-921 թուականներուն Գագիկ առաջինի պատուէրով: Ըստ աւանդութեան՝ կղզիի անունը կապուած է գեղեցկուհի Թամարի ու անոր սիրահարուած երիտասարդի մասին պատմող յուզիչ առասպելի հետ», - նշած է յօդուածագիրը:

Թուրքիոյ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը 2005 թուականին ձեռնարկած էր եկեղեցւոյ վերականգնման աշխատանքները: Շուրջ երկու տարի տեւած վերակառուցման մասնակցած են շարք մը արուեստաբաններ, հնագէտներ, շինարարներ, ինչպէս նաեւ հայագրի ճարտարագետ: Սուրբ Խաչին նոր շունչ տալու նախագիծի համար շուրջ 4 միլիոն լիրա ծախսուած է: 2007-էն ի վեր ամէն տարուան սեպտեմբերին՝ Խաչվերացի տօնին յաջորդող կամ նախորդող կիրակի օրը եկեղեցւոյ մէջ պատարագ կը մատուցուի: Սակայն վերջին երեք տարուան ընթացքին շրջանին մէջ քիւրտ զինեալներու եւ թրքական զինուժի միջոց պարբերական բախումներու հետեւանքով եկեղեցւոյ մէջ պատարագ չէ կատարուած:

Սուրբ Խաչը իւրատեսակ ուխտատեղի է նաեւ հայ զբօսաշրջիկներուն համար: Ամէն տարի հարիւրաւոր հայեր Հայաստանէն եւ սփիւռքէն կ'այցելեն Վան ու Աղթամար:

Ձեր Ծանուցումները Վստահեցեք «Մասիս» Շաբաթաթերթին T: (626) 797-7680 massis2@earthlink.net

www.massispost.com Daily News Updates

MARONIAN INSURANCE SERVICES Since 1975, we have proudly served our community's insurance needs. CA Insurance Lic. #0C99815

WELCOME HOME & AUTO INSURANCE Along with all of our other Trusted Insurance Services

We will shop you with over 20 A-rated companies to find the best fit for your needs and budget. CALL US FOR A PERSONALIZED QUOTE (818) 500 9305

ԱՐԵՎԱԿԱՆ Է ԵԿԵԼ՝ ԱՄԱՌ ԲԵՐԵԼ ԱՐՄԻՆԱ... ՅԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

ՊՕՐՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Արմինա երկրի «Սիւնիք» աշխարհի «Քարահունչ-Զօրաց Քարեր»-ի սարահարթ, «Քարգուշատ» լեռնաշղթայի գոգաւորութիւնում լայնածաւալ հարթավայր, երեսները դէպի տիեզերքի հեռուներ յարած, եօթ հազար հինգ հարիւր տարիների վաղեմութեան 203 հսկայ քարեր են կանգնած: «Զօրաց Քարեր», զօրաւոր մարդկանց արարած այդ կառուցը աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Այն կարող էր լինել այն տեղանքից մէկը, որտեղ կարող էին այցի եկած լինել տիեզերքի հեռուների երկրների մարդիկ: Քարահունչի 85 քարերի վրայ փորագրուած են սկաւառակներ վեր պահած, ճաղատ գլուխներով ու շեղ աչքերով մարդակերպ արարածների նմանութեան պատկերներ: Մամուռ է բուսել նրանց վրայ, այն չի կարողացել ջնջել հազար-հազար դարերին գնացող նրանց յուշը: Քարերի վրայ փորագրութիւնները կարող էին մարդկային յիշողութեան մի պատահարի եղելութիւնը լինել, կարող էր նաեւ շատ վաղ ժամանակներին բնիկները անոր ակնաստեղը եղած լինելին: Այդ մարդակերպ պատկերների փորագրութիւնները կարող էին տիեզերքի ուրիշ մոլորակների այցելուների պատկերները լինելին, կարող էր Քարահունչի սարահարթը երկիր վայրէջքի նրանց ընտրած յարմար վայրը լինել: Մարդու հասակի բարձրութեան քարերի երեսին՝ դէպի երկնի հեռուներ տարբեր ուղղութիւններ նայող ուղիղ ու շեղ աչքեր են, որտեղից Արմին աստղագետները տիեզերքի «կարապի Համաստեղութեան» աստղերն էին դիտել:

Արմին-հայերի Արաց (Յունիս) ամսուայ երրորդ տասնամեակի սկիզբն էր: Մեծ Հայքի Այրարատ, Տայք, Մոկք, Ուտիք, Աղուանք, Աղձնիք, Սիւնիք աշխարհների հազար-հազար մարդիկ «Քարահունչ» էին եկել, Արամազդի որդիներ՝ Անահիտի ու Նանէի եղբայր՝ կենսատու լոյսի արեւ աստուած Միհրի տօնախմբութեանը մասնակցելու: Արմին-հայերի Արաց ամսուայ, Գրգուռ (Յունիսի 21) օրուայ այգեբացի «Արեւակայք-Արեւադարձ»-ն էր: Սարահարթ, կեդրոնում փոքր քարերով երկրորդած լայն շրջանակ, որտեղ կանգնել էին Արմինայի տաճարների քուրմերը, իշխանները: Սիւնիք աշխարհի Միհրի տաճարի քուրմը, շրջանակի կեդրոն էր հրաւիրել Արատտա երկրի Մեծամ-ր ոստանի աստղագետ քուրմ Արագին կատարելու Միհրի արեւադարձ-արեւակայքի յայտնութիւնը: Այսպէս էր նա խօսել:

«Արմինա աշխարհի մեհեանների քուրմեր, իմաստուն իշխաններ, աշխարհական մարդիկ՝ գնացէ՛ք քարերի մօտ, նրանց անցքերին ամբացուած թափանցիկ նիւթի հայելիով դիտեցէ՛ք «Միհր կաթին» աստղաբոլորից արեգակի անցումը երկրի հիւսիսային լայնութիւնից դէպի հարաւ: Թմբուկներ զարկէ՛ք, փողեր հնչէ՛ք արեգակն է եկել, գուարթ շողերով աւետում Արմինա աշխարհի Արաց ամսուայ, Գրգուռ օրուայ այգեբացի գալուստը (Յունիս ամիս, օրը 21):

Հորիզոնում լոյսի արծաթ շողեր են, արեգակն է եկել ամառ բերելու Արմինա աշխարհին: Իշխաններ, աշխարհական մարդիկ «Զօրաց Քարեր»-ի շուրջը պար բռնէ՛ք, գրկեցէ՛ք նրանց, շոյէ՛ք նրանց մամուռը՝ Արմինա աշխարհում ամառ է: Ամառ, արեգակ, իր շիկնած վարսերով շոյում ծառերի սաղարթները, Արա աստուծոյ մէջքի գօտիի հազար գոյն հոսում նրանց երեսներին: Արտերի կանաչին ոսկէ շապիկ փռում, ցորեանի հասկեր են պայթում, գեփիւռի քնքշանքի թեւերին յենած ոսկեպար են բռնում, արտերում արեւի կրակի հանդէսի հրավառութիւն էր: Հայոց աստուծաների «Միհր կաթին»-ի իրենց տաճարից Արմինա աշխարհ բերած «Միհրան»-ն է հասնում, տեսնու էք հասած պտուղներով ծիրանի ծառ, ձեր հոգիների տաճարներում նախնիների հաւատի ջահի լոյսը չի՞ բռնկել:

«Հայ Արիական Միաբանութեան Հոգեւոր Յանձնախումբ»-ի քրմական դասի նախաձեռնութեամբ, Յունիսի ամսուայ 21-ին, Քարահունչի սարահարթի տարածքում, Արմինայի տօնախմբել են «Ողջախոհութեան, Իմաստութեան, Մայրերի Երկունքի Պահպան, Մանչերի Հովանաւոր» Նանէ դիցուհու տօնը, նաեւ կատարելու ամառային արեւադարձի ծէսը: Քուրմ Արմոզը, Նանէ-ին նուիրուած տաղիկների երգեր էր կատարել: Գինի էին ըմպել, ծիսական պարեր կատարել ի փառս Նանէի ու արեգակի արեւազալի յայտնութեան: Արմոզը յայտարարել էր, որ «Քարահունչ»-ում էին տօնախմբել Նանէի տօնը՝ յիշատակելու հայրենի գիտութեան երախտաւոր, շնորհաշատ գիտնական Պարիս Հերունուն, որը բացառապէս էր այդ կառուցի աստղադիտարան լինելը եւ նրա կապը արտերկրային այցելուների հետ:

Արմին արի մարդ, անչափ փոքրացած Հայաստան երկրում քուցեղի հանձարի լոյսն եւ աշխարհներ ճառագում... ազգերի հետ ժողովի նստում... քու նախնիները գրելու ու յիշատակութեան արժանի շատ գործեր են կատարել... քու աշխարհին մօտիկ շատ երկրների ժողովուրդների յետնորդներ չկան: Քու ցեղի մարդկանց առանձին սերունդները իրենց նախնիների ակնուգու-թիւնների ջահերը փոխանցում նոր սերունդներին եւ այդպէս շարունակ... ցեղիդ բերել մինչեւ նոր օրեր...: Ես, «Մուսա Լերան» լեգէոնական գինուոր Արմենակի զաւակ, իմ կեանքի քսան ու աւել տարիներին, ցեղի նախնիների, դուշմանի սիրտը պատուող լեռնական քաջերի սիրանքն եմ երգել, նրանց յիշատակութեան արժանի գործերը պատարագել, նրանց ջահի մի լոյսի ծուկն փոխանցել սերունդներին:

Այսպէս, հազար-հազար տարիներ յետոյ էլ վանական իմաստուն Նարեկի սրտում պայթել էր նախնիների աստուածների իմաստութեան հրդեհի բոցերի կրակը, Աստղիկ դիցուհու վարդավառի հանդէսին նուիրել իր իմաստուն մտքից ելած՝ նախնիների ջահի լոյսի մի փունջ՝ Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:

Ի վեր ի վերայ վարսից ծաւալէր ծաղիկ ծովային: Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղիկին, Երփին երփնուկակ ծաղիկին շողշողէր պտուղն ի ճղին:

Եւ նորէն ուրիշ մի իմաստուն այր՝ Ներսէս Շնորհալի, նախնիների լոյսի ջահի շողերից երկնել արեւադարձին նուիրուած «Առաւօտ Լուսոյ» եւ ուրիշ երեք տաղեր նուիրել նախնիների հաւատի արեգակի անուշ, տաքուկ լոյսին:

Քու նահապետի երկիրց հեռացած Արեւորդի Արմին մարդ, ամառ է... յիշում ես երկրիդ ամառը...: Չէ, այն ուրիշ ամառ էր: Այնտեղ արեւոտ լոյս էր: Ոստանը գրկել էին Արարատեան դաշտի մայրացած այգիները, ցորեանի արտերը «Միհրան»-ի հագուստ կապել Այրարատ աշխարհին: Ամառ... մարդ կարծես թեթեւանում է, կարծես թռչելու, երկրի երկնակամարում անցնող կռուկաների երամներին հասնելու, հայրենի երկրից անուշ խապրիկ մը տանելու օտարութիւնում տուայտող արմին քոյրերիդ ու եղբայրներիդ: Քայլում էինք արեւի հետ, չէինք վախենում անոր ջերմից, այն մեր մարմիններն էր զօրացնում: Արեւի հետ խրոխտ քայլում մայր ոստանի փողոցների մայթերով, հսկայ սօսիները իրենց խոշոր տերեւները փռում մեր վրայ, ոստերից կախուած գնդիկներն էին օրօւում, զարկում իրար, ցաւից խշշում: Պարթեւը սպաննեց իրենց պաշտամունքին նուիրուած «Սօսանուէր Իշպուխի-Անուշա-Լան»-ին, որ իր վախճանը չգուշակէր...: Ամառ, Շաբաթ, Կիրակի օրերին մանչերիդ հետ գնում էիր ոստանի մանկական այգիներ, խաղում, վազում, ջուր էին ցանում իրար վրայ, տիկնոջը հետ նստարաններին նստած տան պակաս մնացած գրոյցը շարունակում: Ցայտաղբիւրներից շատրուանող վճիտ, մաքուր ջուր ըմպում, Արմին մարդ, այստեղ

ցայտաղբիւր չկայ, «Կուլա»-ով ջուր ծախող տղայ չկայ, հովեկները զարմանում ցայտաղբիւրներից շատրուանող ջրերի հոսքից, կուշտ-կուշտ խմում... առանց վճարի էր: Այստեղ մանկական այգիներ չկան, ո՞ւր են վազվզում, նրանց նոյնիսկ բակ չեա թողնում, մեղք չեն:

Ամառ էր... հագստեան օրերին գնում էինք քաղաքից հեռու, ըմբոշխնելու երկրի բնութեան սքանչանքը, լեռների պաղ, անուշ հովիկների կենարար գոռանքը: Գնում համում ոստանի հիւսիսային կողմեր, որտեղ ծառերի ստուերները, ձիւնոտ լեռների պաղ հովիկները հոգեպարար հանդիստ պարգեւում: Է՛հ, Արմին արի մարդ, բնութեան գրկում քու պատրաստած խորովածը ուրիշ համ ունէր: Մանչերդ գնում մօտակայ բացատներ՝ ալուան ծաղիկների փունջեր կապում:


Ամառ էր... գնում Մաղկաձոր ականի «Գարուն» ու այլ «Պիտներ»-ական ճամբարներ, որտեղ մեր մանչերը իրենց երկար ամիսների տաղտկալի յոգնածութիւնն էին թօթափում, ծաղկաձորի ծաղկունքի ու արեւի շողերի անդորրն էր իջնում իրենց սրտերին: Արեւազալին, իրենց հայրենի դրօշակի «Բարձրացման» հանդէս էին անում, լեռների հովիկները նրա գոյները տանում Թեղէնիսի լեռների լանջերի կանաչին փռում, հայրենի երկրի դրօշակը մանչերիդ հոգիներում երկրիդ սիրոյ լոյսը վառում: Քու նոր կացարանի տան շեմի առաջ, երկրիդ դրօշը պարգելու համար, դրացիդ կուր է տալիս քեզ հետ... ափսոս՝ Արա աստուծոյդ գօտիի արեւավառ գոյներին: Մաղկաձոր, նրա ձորակների լանջերին արարչագործ բնութեան ծաղկունքի հրավառութիւն էր, բարձրադիր մասերում անտառներ, մայրի ծառերի պուրակ, պատմում էին, որ հեռու Ռուսաստան-Պիտրգբուրգ քաղաքի

Շար.ը էջ 19

St. Gregory Armenian Church

SAVE THE DATE

Under the Auspices of
His Eminence
Abp. Hovnan Derderian
Primate of the Western Diocese



Celebration of the 20th Anniversary of Ordination
To the Sacred Priesthood of Christ
And the 50th Anniversary of Service to the
Armenian Apostolic Church

of
Rev. Fr. Archpriest Sarkis Petoyan
On Sunday, September 9, 2018
10:30 a.m. Celebration of Divine Liturgy
Immediately Followed by a Luncheon at Geragos Hall
2215 E. Colorado Blvd. Pasadena, CA 91107

ԻՆՉՊԵՍ ՄՈՌՆԱԼ ԿԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՅԻՇԱՉԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՛ ՌԻՂԱԿԻ ԼԱԻ ՅԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոգեբաններու կարծիքով՝ վիրաւորանքը, իրականութեան մէջ հակասութիւն է, որ ուղղուած է առաջին հերթին ձեզի դէմ: Եթէ դուք վիրաւորուած էք որեւէ բանէ, ուրեմն համաձայնած էք ըստածին հետ: Հետեւաբար դուք ձեզ կը վշտացնէք:

Փաստեր. Յայտնի է, որ հոգիի եւ մարմնի կեանքը սերտօրէն կապուած են իրարու հետ: Գիտնականները ապացուցած են, որ ցած ինքնագնահատականով յիշաչար մարդիկ յաճախ կ'ունենան քաղցկեղային հիւանդութիւններ: Ատիկա կը նշանակէ, որ վիրաւորանքը ներսը կուտակելը վտանգաւոր է: Մարդը նեղացնել կարելի է միայն այն պարագային, երբ ան կ'ուզէ այդ: Բարձրացուցէք ինքնագնահատականը, սիրեցէք եւ ընդունեցէք դուք ձեզ այնպէս, ինչպէս որ էք: Վիրաւորանքէն ազատելու համար վերլուծեցէք բոլոր հանգամանքները, որուն համար մարդը ձեզ վիրաւորած է: Հասկցէք, որ ձեզ նեղացուցած է օտար մարդ, մտերիմը երբեք չ'ըներ ատիկա: Ան չի կրնար կարգալ ձեր միտքերը եւ պարզել, թէ ի՞նչը կրնայ ձեզ նեղացնել:

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԸ ԵՒ ԲՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մեծ աչքեր. նման աչքեր ունեցողները ի ծնէ առաջնորդներ են՝ առնական, խելացի, շփուող, արթիւթիք: Անոնց յատուկ է իշխանութեան ձգտումը, անոնք միշտ յատակօրէն գիտեն, թէ ինչի կը ձգտին, զանոնք կ'առանձնացնէ ապրելու կանոն, մեծ աչքերով մարդիկ բաց են շրջապատի հետ շփման համար, անկեղծ են եւ բնական իրենց զգացումներու դրսեւորումներուն մէջ: Եթէ աչքերը անհամաչափօրէն խոշոր են, յատկապէս՝ կտրուկ դիմագիծերու եւ լայն յծքերու համադրութեամբ, ատիկա կը խօսի միւսներուն իշխելու ցանկութեան եւ խստութեան մասին:

Գուրս ցցուած խոշոր. դուրս ցցուած խոշոր աչքերը կը խօսին իրենց տիրոջ առաջնորդի յատկանիշներուն եւ ողջմտութեան մասին՝ յատկօրէն արտայայտուած զգայունութեան հետ: Նման աչքերով տղամարդիկ կ'առանձնանան ուժով, խաղային կիրքով եւ յաւակնութիւններով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներուն յատուկ է շփուողականութիւնը, տիրականութիւնը: Միաժամանակ նման կիներ հակուած են թեթեւամիտ եւ չկշռադատուած արարքներ կատարելու, չափազանցուած վտանգի դիմելու:

Կլոր. աչքերու նման ձեւը կը խօսի ճանաչման ծարաւի եւ յաջողութեան ձգտման մասին: Ճիշդ է, խոշոր աչքեր ունեցողներու պատասխանատուութիւն ստանձնելու ցանկութիւնը յաճախ անոնց կը խանգարէ հասնելու փառքի գագաթին: Նման մարդիկ կ'առանձնանան բռնկուածութեամբ, բայց, չնայած ատոր, անոնց բնորոշ է վրիժառութեան ձգտումը, որովհետեւ անոնք արագ կը սառնին: Լայն բացուած կլոր աչքերը կը խօսին անսովոր անկեղծ եւ բռնկուած բնավորութեան մասին:

Նշաձեւ. Աչքերու նման ձեւը կը վկայէ անոնց տիրոջ նուրբ բնավորութեան մասին: Նման մարդիկ կը պաշտեն արուեստը եւ կը

Միջոցներ՝ վիրաւորանքը մոռնալու համար. Թուղթի վրայ գրեցէք ձեզ վիրաւորողին անունը եւ թուարկեցէք, թէ ինչու ան մեղաւոր է: Մի շտապէք, մտածեցէք, ի՞նչ հանգամանքներով տեղի ունեցած է ատիկա, յիշեցէք, թէ ի՞նչ զգացած էք: Եթէ դուք ճիշդ կատարէք այս վարժութիւնը՝ թեթեւութիւն պիտի զգաք: Եթէ վիրաւորանքը, այնուամենայնիւ, չէ անցած՝ փակեցէք աչքերը, պատկերացուցէք ձեզ նեղացնողը, յիշեցէք հանգամանքները: Այնուհետեւ յիշեցէք որեւէ անհական դրուագ ձեր կեանքէն եւ պատկերը մտովի տեղափոխեցէք այնտեղ, ուր դուք վիրաւորուած էք: Կրկնեցէք այդ վարժութիւնը մինչեւ վիրաւորանքը անցնի: Սովորաբար 3-5 անգամը բաւարար է: Եթէ դուք չէք կրնար մոռնալ հին վիրաւորանքները, ձեր ուշադրութիւնը կեղրոնացուցէք ներկայի վրայ: Մշտապէս մտածեցէք ոչ թէ այն մասին, թէ ինչ եղած է, այլ այն, թէ ինչ կայ: Տրամադրուեցէք դրական, եթէ դուք սկսիք յիշել վիրաւորանքները, միանգամայն արգելափակեցէք զանոնք կեանքի հաճելի դրուագներու օգնութեամբ:

զնահատեն ընկերութիւնը: Անոնք նուիրուած եւ զգայուն են, եթէ աչքերու արտաքին անկիւնները վեր բարձրացած են: Իսկ եթէ անկիւնները դէպի ներքեւ ուղղուած են, նման աչքերու տէրը մեղամտաւոր է եւ կը սիրէ վիճիլ: Եթէ ներքին եւ արտաքին անկիւնները նոյն գիծի վրայ են, կարելի է խօսիլ ինքնավստահութեան, ինքնաբաւութեան, լուրթեան հանդէպ սիրոյ եւ հոգեկան հաւասարակչութեան մասին:

Ներս ինկած. աչքի նման ձեւ ունեցողները կ'առանձնանան խոցելիութեամբ, հաւասարակչութեամբ, երազկոտութեամբ: Անոնք չունին ձգտումներ, բայց հրաշալիօրէն կը կողմնորոշուին նիւթական հարցերու մէջ, իրենց հայեացքներուն մէջ պահպանողական են եւ գիտեն ինչպէս վարուիլ դրամի հետ: Անոնք կը վերլուծեն ամէն ինչ, չեն խօսիր իրենց խղիւրներուն մասին, ցոյց չեն տար իրենց ապրումները: Եւ չնայած խորին կած աչքերու տէրերը շրջապատին կը վերաբերին որոշ զգուշութեամբ, միշտ պատրաստ են օգնութեան հասնելու անոնց, որոնք ունին ատոր կարիքը:

Շիւ. աչքերու նման ձեւ կը դիտարկուի սքաբաց, բարի եւ հանդուրժող մարդոց մօտ: Լաւատեսութիւն, քաջութիւն, ինքնավստահութիւն, այս որակներն են, որոնք կը նպաստեն անոնց յաջողութեան: Շիւ աչքերով մարդիկ հակուած են արկածախնդրութեան, որ անոնց յաճախ կը ստիպէ չմտածուած արարքներ կատարել:

Վեր բարձրացած արտաքին անկիւններով. նման աչքերով մարդոց կ'առանձնացնեն մեծահոգութիւնը, յամառութիւնը, ընկերային յարաբերութիւններ ստեղծելու եւ երեխայ դաստիարակելու հիանալի հմտութիւնները: Նման աչքեր ունեցողներուն կ'ուղեկցի ասպարէզի յաջողութիւնը, քաջու-

ՆԻԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Մենք բոլորս կը սիրենք մէկ գաւաթ սուրճ խմել, առաւել եւս առաւօտեան: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այս խմիչքը մարմնին կու տայ շարք մը առաւելութիւններ: Եթէ ճիշդ պատրաստէք, ուստի ձեր առաւօտեան սուրճը կրնայ դառնալ նիւթափոխանակութիւնը արագացնող ու ճարպ այրող հզոր միջոց:

Այն ամէնը, որ ձեզի անհրաժեշտ է՝ աւելցնել 3 բաղադրիչ, որոնք կ'օգնեն ձեզի նիւթափոխալու: Հնդկընկոյզի իւր. Անիկա յագեցուածութեան զգացում կը պարզեւէ 5 ժամուան համար: Այդ պատճառով, անոր օգտագործման պարագային կը բացառուին վնասակար ուտելիքները, որոնք կը վնասեն կառուցուածքին: Հնդկընկոյզի իւրին մէջ եղող օգտակար ճարպերը կը լիցքաւորեն ուղեղը եւ կը սնուցանեն զայն:

ՀԱՍՈՒՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Եթէ կիներու արտաքինին հարցով տղամարդոց պահանջները տարբեր են, ուստի շատ տղամարդիկ կանացի բնավորութենէն եւ վարքագիծէն մօտաւորապէս նոյն բանը կ'ուզեն:

Չարածիտութիւն: Տղամարդիկ իրենց էութեամբ աշխոյժ են, անոնք կը սիրեն խաղալ եւ հասնիլ իրենց ուզածին, բայց ատոր համար անոնց մշտապէս անհրաժեշտ է խթանիչ ուժ: Յաւօք, շատ կիներ այդ մասին չեն գիտեր կամ կը մոռնան: Անոնք կրնան տղամարդու հետ խօսիլ ամէն ինչի մասին, բայց հաղուարէպ իրան աչքերով ու ժեստերով խաղալ անոր հետ կամ ալ խաղալ բառի բուն իմաստով: Համատեղ խաղերը, օրինակ, սեղանի թենիսը կամ ձիւնագնդին երբեմն աւելի շատ կը մերձեցնեն մարդիկ, քան ժամեր շարունակ անցուցած գրոյցները: Ոմանց, ի հարկէ, չի խանգարեր համատեղել զանոնք: Գրեթէ այդքան ալ օգտակար է համատեղ մարզական մրցոյթները դիտելը, նոյնիսկ եթէ դուք տարբեր խումբերու կողմէ էք:

Անկախութիւն: Շատ կիներ սխալմամբ կ'ենթադրեն, որ տղամարդոց մեծ մասը կը նախընտրէ թոյլ կիներ, որոնց համեմատ՝ իրենք գիրենք աւելի ուժեղ եւ խելացի կը զգան: Նման տղամարդիկ, ի հարկէ, կան, բայց խակապէս յաջողակ եւ ուժեղ տղամարդիկ կը փնտռեն զուգընկերուհի, որ պիտի ոգեշնչէ գիրենք, իսկ ատիկա կրնայ ընել միայն լիարժէք, վառ անհատականութիւնը, որուն համար յարաբերութիւնները կարեւոր են, սակայն կեանքի միակ նպատակը չեն:

Իսկական տղամարդուն ուժեղ կիներ չի վախցներ. ինքն իր մէջ բաւականաչափ ուժ ունի ուրիշի թուլութեան հաշուին իրեն աւելի ուժեղ զգալու ցանկութիւնը յաղթահարելու համար: Նման տղամարդոց չեն հետաքրքրեր կիներ, որոնք պատրաստ են յանուն յարաբերութիւններու ձգել աշխատանքը, նախասիրութիւնը, ընկերները: Այն, որ դուք անկախ էք, չի նշանակեր, որ ձեզի տղամարդ պէտք չէ: Ատիկա պարզապէս կը նշանակէ, որ դուք ձեզ լիարժէք եւ կայացած մարդ կը զգաք, եւ նման կիներն է, որ կրնայ

Մեղր. Մեղրը ոչ միայն կ'արագացնէ նիւթափոխանակութիւնը, այլեւ կը վերածնի հիւսկէնները, ունի հակաբորբոքային ազդեցութիւն: Անիկա նաեւ լաւ կը փոխարինէ քաղցրաւենիքը:

Կասիա. Այս համեմունքը կը բարելաւէ նիւթափոխանակութիւնը: Օգնելով նուազեցնելու շաքարի մակարդակը արեան մէջ՝ կասիան կը նպաստէ ճարպերու արագ քայքայման:

Բաղադրիչներ. - 0,25 գաւաթ հնդկընկոյզի իւր - 0,5 ճաշի դգալ մեղր - 1 թէյի դգալ կասիա - 1 թէյի դգալ քաքաօ:

Պատրաստման եւ օգտագործման եղանակը. Խառնել բոլոր բաղադրիչները: Դնել ապակեայ անօթի մէջ եւ պահել սառնարանի մէջ: Ամէն առաւօտ, մէկ թէյի դգալ խառնուրդը աւելցնել թարմ եփուած սուրճի մէջ, խառնել եւ խմել:

Խոնկալական գուզընկեր ըլլալ կեանքի բոլոր ասպարէզներուն մէջ:

Յուզական հասունութիւն: Երբ տղամարդու եւ կնոջ միջեւ յարաբերութիւններ կը սկսին, վաղ թէ ուշ անոնց միջեւ որոշ հարցերու մէջ թիւրըմբռնում կը ծագի: Եւ ատիկա բնական է: Նման իրավիճակի մէջ՝ յուզական առումով հասուն կիներ՝ տղամարդը չի մեղադրեր այն բանի համար, թէ ինչ կը զգայ ինքը, այլ հանգիստ եւ բաց է ի բաց կ'արտայայտէ իր միտքերը, թէ ինչը իրեն հաճելի է ստուգել իրավիճակին մէջ: Առհասարակ այն, թէ ինչպէս կ'ինքը կը կառավարէ իր յոյզերը, տղամարդու համար շատ կարեւոր չափանիշ է զուգընկերուհիի ընտրութեան հարցով: Եթէ ան մշտապէս ազատութիւն կու տայ իր զգացումներուն, տղամարդու համար ատիկա ազդանշան է, որ այդ կնոջ հետ լուրջ յարաբերութիւններ չ'արժեք ստեղծել: Ինքնակառավարումը եւ խնդիրներ լուծելու ունակութիւնը՝ սառը դատողութիւնը պահպանելով հանդերձ, շատ գրաւիչ բնավորութեան գիծ է տղամարդոց համար:

Կին, որ չի շտապեր անցնիլ մտերիմ շփման: Այսինքն մարմնական մտերմութեան: Որքան հասանելի է այդ մէկը, այնքան շատ տղամարդը կը գնահատէ կիներ, որ իր տունը չ'երթար առաւել ին ժամագրութեանէն յետոյ: Բանը ողջախոհ կին գտնելու ցանկութեան մէջ է, այլ այն, որ կիներ նուաճելը, ծանօթութեան եւ առաջին յարաբերութեան միջեւ ինկած ժամանակահատուածին ապրած սպասումը նոյնպէս մեծ հաճոյք կը պատճառէ, եւ տղամարդը չ'ուզեր ատկէ զրկուիլ: Բացի այդ, եթէ կիներ չի շտապեր յարաբերութիւն ունենալ տղամարդու հետ, ատիկա կը վկայէ այն մասին, որ ան չի ձգտիր տղամարդը իրեն կապել բոլոր հնարաւոր միջոցներով, այսինքն՝ կիներ գիտէ իր գինը, եւ անոր համար ունի բոլոր հիմքերը: Կիներ, որ տղամարդուն անձնական տարածք կու տայ: Տղամարդու տեսանկիւնէն խոնկալական կիներ անոր ժամանակ կու տայ ընկերներուն հետ պար-

Մտահոգ չեմ Քոչարեանով

Շարունակուած էջ 6-էն

կան միաւորներ պիտի տան այս նոր կառավարութեան:

Քաղաքական «վրէժ» լուծելու հարցը, հասարակութեան գոհացում տալու մեկնակէտները, ամբոխի ախորժակները սրելու բաց մօտեցումները մաս կը կազմեն քաղաքական կեանքի ընդհանուր կանոնաշարին:

Այս բոլորը կիրառելի են անշուշտ: Մեզմէ շատեր կրնան ընդունիլ եղածը, անդին քիչերուն իրաւունքն է այդ «գործիքներ»ը հարցման տակ պահելու, հողին վրայ պատրաստուող վարկածները «բանալու», կամ Հայաստանի ընդհանուր վիճակով մտահոգ ըլլալու արդար իրաւունքը:

Ու հոս է, որ ընթացք պիտի առնէ ճիշդ գնահատականներ տալու գործընացը: Առանց հինին մէջ թաթխուած մնալու ու մանաւանդ առաջ քաշելով վաղուան օրը աւելի լաւ Հայաստան մը տեսնելու իրական փափաքը:

Հոս է նաեւ, որ յաւելեալ շեշտադրում կ'ունենայ «մտահոգ չեմ Ռոպերթ Քոչարեանով, այլ մտահոգ եմ Հայաստան»ով թէզը:

Առանց տրուելու կիրքի եւ փոխ վրէժի մօտեցումներուն յստակ է նաեւ, որ իմ ընթերցողներս պիտի ընդունին, որ ինչպէս երէկ այսօր եւս շատ խանդավառուելու, շատ ծափահարելու եւ շատ ոգեւորուելու ամէն տեսակի արտայայտութիւններն ու մօտեցումները ընդամէնը կարճ ժամկէտներու համար եղած դրոյթներ են:

Հասարակութեան մէկ հոգին, մէկ անձը առնուազան պարտաւոր է այլ կերպ նայիլ հարցերուն ու պարտաւոր է զգօնութեան բոլոր տիպի օրինաչափութիւնները կիսել հասարակութեան հետ:

Հայաստանի ու հայութեան համար «կարմիր թելեր» կան, որոնց մասին յաճախ կ'անգիտանանք, չենք ուզեր տեսնել, ու

նոյնիսկ կ'ուզենք մեզմէ հեռու պահել այդ թելը կտրուած տեսնելու «լեղի բաժակ»ը:

Այսօր այդ վիճակին մէջ ենք, ու մեզմէ իւրաքանչիւրը պարտաւոր է, պահպանել իր զգօնութիւնը եւ քաղաքական կայուն կեանքի, մեղքի ու մեղաւորութեան սահմանումներուն մէջ ըլլալ շրջահայաց ու մղուելով միմիայն հայկական ընդհանուր շահերու սկզբունքներով:

Եթէ Ռոպերթ Քոչարեանի բանտարկութիւնը կը ծառայէ հայկական ընդհանուր շահերուն, թող ըլլայ, թող բանտարկուի ան:

Եթէ գործադատութիւնը խայտառակելու փորձերը տէր եւ պաշտպանն են մեր ազգային շահերուն, թող ըլլայ, թող խայտառակուի ան:

Եթէ «27 Հոկտեմբեր»ի գործին բացայայտումը մեզ կը դարձնէ աւելի ուժեղ ու ամրապնդուած, թող ըլլայ, թող բացուի այդ գործը:

Ու այս բոլորին առընթեր ամենակարեւորը սթափ ու զգօն հայացքն է, որպէսզի այսօրուան իշխանութիւնները չվերածուին Հայաստանի համար նոր ցնցումներ պատրաստող մէքանդիմներու...

Յ.Գ. Ի դէպ Պէյրութի ՍԳ-ՀԿ օրկան «Արարատ»ին մէջ լոյսին տրուած յօդուածս, որ տուն տուն այս նոր յօդուածին ստեղծման եւ խորագրած էի նոյնպէս՝ «Մտահոգ չեմ Քոչարեանով, այլ մտահոգ եմ Հայաստանով», բայց եւ այնպէս մետասաներորդ պահուն յարմար նկատեցի փոխել խորագիրը, տեղ տալով աւելի ընդհանրական խորագրի մը՝ «Ռոպերթ Քոչարեանի կալանաւորումը. Մտահոգուի՞ր կա՞մ հրճուիլ» ու այդ պարագային եւս սխալեցայ: Մեր ընթերցող հասարակութիւնը, երեւի թէ աւելի «տիւզ» խօսք կը սիրէ, ու ահաւասիկ այս նորը ...

Յ.Բ.Ը.Մ.-Ը ՌԻՍԻՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՅՆԵՐ

Շարունակուած էջ 13-էն

Տիկին Յակոբեան շնորհակալութիւն յայտնեց Հ.Բ.Ը.Մ.-ին, անոր արագ եւ ազդու արձագանգումին համար: «Հ.Բ.Ը.Մ.-ի կողմէ տրամադրուած աջակցութիւնը, պարագաներու բնական դասաւորում մըն է անկասկած» ըսաւ ան, «տրուած ըլլալով որ Միութիւնը տասնամեակներու ընթացքին հազարաւոր կրթաթոշակներ տրամադրած է հայ ուսանողներու: Անշուշտ Հ.Բ.Ը.Մ.-ը գիտակից է նաեւ, որ փայլուն ուսանողներու այս խումբը՝ տնտեսական զարգացման մարզերու մէջ Հայաստանի մրցունակ դիրքի ապահո-

վումին ուղղութեամբ կարեւոր ներդրում մը կը հասնդիսանայ: Մենք երախտապարտ ենք Միութեան, որ իր արագ արձագանգումով կրկին անգամ հաստատեց կրթութեան նկատմամբ իր լուրջ եանձնառութիւնը:»

Մինչ «Իմ Քայլը» Հիմնադրամի նախաձեռնութեան շնորհիւ այս պարագային կարելի եղաւ ստեղծուած կացութեան համար արագ եւ նպաստաւոր լուծումի մը յանգիլ, սակայն հետագային արժանաւոր ուսանողներու բարձրագոյն ուսման կրթաթոշակներու ապահովումին համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան կայուն ծրագիր:

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԸ ԵՒ ԲՆԱԻՈՐՈՒԹԻՒՆԸ

Շարունակուած էջ 17-էն

թիւնը եւ ստեղծագործելու հակումը, բայց ատիկա անոնց չի խանգարեր ազատ ըլլալ եւ պատրաստ որեւէ գործողութեան՝ յանուն «համեղ» պատառի:

Յած իջած արտաքին անկիւններով. աչքերու նման ձեւը կը ստեղծէ տիրութեան զգացում, բայց անոնց տէրերը, ընդհակա-

ռակը, ուշադրութիւն կը գրաւեն մեծ լաւատեսութեամբ եւ չափազանց մեծ բարութեամբ: Անոնք աւելի հակուած են հոգ տանելու մտերիմներուն, քան՝ իրենք իրենց: Անոնց յատուկ է վճռականութիւնը եւ հմայքը, բայց անոնք չեն կրնար ճիշդ դնել առաջնահերթութիւնները, որուն հետեւանքով անընդհատ կը լուծեն ուրիշին խնդիրները:

1998-2008. Ռոբերտ Քոչարեանի Արիւնոտ Տասնամեակը

Շարունակուած էջ 8-էն

ներ: Առգրաւել են «Հայկական ժամանակ», «Առաւօտ» օրաթերթերի լուսանկարչական ապարատները, Չարդել են «Հայ TV» հեռուստաընկերութեան, «Ազգային միաբանութիւն» կուսակցութեան տեսախցիկները:

2004 թ. Ապրիլի 12-ին դաժան ծեծի են ենթարկուել «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցներ Հայկ Գեորգեանը եւ Աւետիս Բաբաջանեանը, «Չորրորդ իշխանութեան» թղթակից Մհեր Ղալեչեանը, ուսակական «ԿՀԶ» հեռուստաընկերութեան օպերատոր Լեւոն Գրիգորեանը: Լրագրողների նկատմամբ առանձնակի վայրագութեամբ աչքի է ընկել ՀՀ նախկին փոխտարածական պետ Յովհաննէս Վարեանը:

2004 թ. Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անտառների վիճակի մասին ռեպորտաժ պատրաստելիս, որի ժամանակ նկարահանուել էին Աժ պատգամաւորներ Լեւոն Սարգսեանի եւ Գագիկ Ծառուկեանի, ՀՀ մաքսային վարչութեան պետ Արմէն Աւետիսեանի, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմէն Երիցեանի առանձնատները, Աժ պատգամաւոր Լեւոն Սարգսեանի թիկնապահ յարձակում է գործել «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրեանի եւ «Առաւօտ» օրաթերթի թղթակից Աննա Խարայէլեանի վրայ, նրանց քաշքշելով՝ խլել ֆոտոապարատի չիպը:

«Ժամանակ Երեւան» օրաթերթ

2006 թուականի Յունիսի 26-ին ակնյայտ քաղաքական նկատառումներով ձերբակալուեց «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արման Բաբաջանեանը, որին հարցաքննութիւնների ընթացքում փաստաբան ունենալու հնարաւորութիւն չընձեռուեց: 2006թ. Սեպտեմբերին առաջին ատեանի դատարանը նրան դատապարտեց 4 տարուայ ազատազրկման, իսկ Վերաքննիչը՝ 2007-ի Յունուարին պատժաւափր կրճատեց 6 ամսով՝ հրաժարուելով Բաբաջանեանի նկատմամբ կիրառել օրէնքի՝ տուգանքի վճարումով քրէական հետապնդումից ազատվելու դրոյթը: Քոչարեանի հրամանով ստեղծուած, այսպէս կոչուած, պայմանական-վաղաժամկէտ ազատման դիմումների միջգերատեսչական յանձնաժողովը հասցրել է արդէն 2 անգամ, առանց բացատրութիւնների ու պարզաբանման, մերժել Բաբաջանեանին վաղաժամկէտ ազատ արձակելու՝ քրէակատարողական հիմնարկի միջնորդութիւնը: Արման Բաբաջանեանը քաղաքանտարկեալ է ճանաչուել մասնաւորապէս «Amnesty International», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ ԱՄՆ պետդէպարտամենտի կողմից:

2006-2007 թուականների ընթացքում «Ժամանակ Երեւան» օրաթերթին դատի տուեցին «Շանթ» հեռուստաընկերութիւնը, կառավարութեանն առընթեր ազգային փոքրամասնութիւնների գործակալութեան տնօրէն Հրանուշ Խաչատրեանը, ինչպէս նաեւ իրաւագէտ Պուշկին Սերոբեանը:

2006թ. Սեպտեմբերի 6-ին իր տնից դուրս գալիս յարձակման է ենթարկուել «Իրաւունք» թերթի խմբագիր Յովհաննէս Գալաշեանը:

2007թ. Սեպտեմբերի 15-ին «Իսկական իրաւունք» թերթի խմբագրութեան մօտ երկու անյայտ անձանց կողմից մետաղաձողերով ծեծի է ենթարկուել թերթի գլխաւոր խմբագիր Յովհաննէս Գալաշեանը:

Այն բանից յետոյ, երբ Գիւմրիի «ԳԱԱ» հեռուստաալիքը հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի 2007 թուականի Սեպտեմբերի 21-ի ելոյթը, այդ հեռուստաալիքի դէմ սկսուեցին զանգուածային հետապնդումներ՝ հարկային ստուգումների, Գիւմրու քաղաքապետարանի դատական հայցի եւ գովազդատուներին ճնշելու միջոցներով:

Իրաւապաշտպան Արթուր Սաքունցի խօսքերով՝ Ռոբերտ Քոչարեանի մասով Մարտի 1-ի հիմքով յարուցուած քրէական գործը պէտք է լրացուի նոր յօդուածներով, եւ այդ յօդուածներից մէկը կարող է լինել պաշտօնական դիրքի չարաչառումը կամ անգործութիւնը, ինչի պատճառով հենց վերը թուակուած բոլոր յանցագործութիւնները չեն բացայայտուել, կամ իրականացուել է ոչ օրէնկալի քննութիւն: «Սա միանշանակ է: Այս դէպքում մենք գործ ունենք արդարադատութեան չիրականացման հետ, արդարադատութիւնը խոչընդոտելու հետ, եւ պէտք է պարզ դառնայ, թէ ով եւ ինչու է խոչընդոտել արդարադատութեան իրականացմանը: Մինչդեռ նախագահը օրէնքի, արդարադատութեան, Սահմանադրութեան երաշխաւորն է՝ ի պաշտօնէ», ընդգծեց իրաւապաշտպանը:

Բացի վերը թուակուած յանցագործութիւններից, Սաքունցի խօսքերով՝ Ռոբերտ Քոչարեանի մասով պէտք է աւելացուի նաեւ պետական կարիքների համար Հիւսիսային պողոտայի, Բիւզանդի փողոցների բնակիչներից պետական կարիքների անուան տակ խլուած բնակարանները: Այդ մարդիկ մինչ օրս փողոցում են եւ պայքարում են իրենց բնակարանները հետ ստանալու համար: Բուզանդի եւ Հիւսիսային պողոտայի բնակիչների գործերի մի մասը ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, եւ առաջիկայում սպասուած է այս գործով Միե՛ր վճիռների հրապարակումը, որոնցով հերթական անգամ հսկայական գումարներ կը փոխհատուցուեն կողմերին պետական պիւտճէից:

ՀԱՍՈՒՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ


Շարունակուած էջ 17-էն

բերաբար ժամանակ անցնելու համար (առանց իրեն), զբաղելու սեփական հետաքրքրութիւններով եւ այլն: Անգամ եթէ տղամարդը շատ կը սիրէ կինը, ան չ'ուզեր այդ կնոջ հետ անցնել իր ամբողջ

ժամանակը, ամէն բան ընել միասին՝ չբաժնուելով ոչ մէկ վայրկեան: Ի հարկէ, ամէն պարագայի ան չի հրաժարի ընկերներէն եւ հետաքրքրութիւններէն, սակայն անոր համար հաճելի պիտի ըլլայ, եթէ կինը դէմ չըլլայ ատոր: Պատրաստեց՝ ՆԱՐԻՆԷ Ն

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Մի քանի օր առաջ հողին յանձնեցինք բոլորէս շատ սիրուած եւ յարգուած ազնուկան Յարութ Կարապետեանի անձինները:



Շատ դժուար եւ ցաւալի է նման կենսունակ երիտասարդ տարիքին «ցտեսութիւն» ըսել օրինակելի Հայրենասէր տաղանդաւոր անձի մը:

Յարութին ծանօթացանք եւ լաւ բարեկամներ եղանք «Նոր Վերնատուն» խմբակի ընկերներով:

Կարելի է ըսել սոցն խմբակի երիտասարդ եւ կորովի լաւագոյն անդամներէն էր, իր կանոնաւոր ներկայութեամբ Երկուշաբթի եւ Հինգշաբթի օրուայ միջօրէի հանդիպումներուն:

Յարութը միշտ պատրաստ էր ծառայելու խմբակի բոլոր պէտքերուն եւ վազմակիցին որ սիրով ու ժպիտով կը վերցնէր իր վրայ:

Բոլորիս հիացումին առարկան էր իր բացառիկ տաղանդներով: Յարութ օժտուած էր շատ լաւ «ձայնով» եւ յաճախ մեր հաւաքոյթներուն կը ճոխացնէր մթնոլորտը իր երգերով եւ բացառիկ ասմունքներով:

Մագուճով Այնթապցի ընտանիքի գաւակ, Յարութը իր սիրած Հայրենակցական միութեան երկար տարիներու վարչական էր:

Մեր բոլոր խօսակցութեանց ընդմէջէն անպայման Յարութ կը գտնէր առիդը խօսելու Այնթապի եւ Այնթապցիներու մասին Հայաստանէն մինչեւ Հայէպ, Պէյրութ եւ Լոս Անճելըս:

Վստահ ենք թէ որքան դժուար էր Յարութին յանկարծակի մահը իր ընտանեկան պարագաներուն եւ բոլոր հարազատներուն:

Նոր վերնատունի բոլոր ընկերները կը ցաւակցին իր հարազատներուն եւ բարեկամներուն մաղթելով Սուրբ Հոգիի մխիթարութիւնը եւ համբերութիւն իրենց կեանքի օրերուն:

Յարութի յիշատակը բոլորիս սրտերուն մէջ անմար պիտի մնայ: Հողը թեթեւ գալ վրադ շատ սիրելի եւ ազնուկան Յարութ:

ՅԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Լոս Անճելոսի Հայ Այնթապցիներու Մշակութային Միութեան վարչութիւնը իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ Կարապետեան ընտանիքի հարազատներուն եւ համայն Այնթապցիներու Միութեան անդամներուն այս ծանր կորուստին համար:

Յարութին Կարապետեան տիպար հայրենասէր մըն էր որ ժառանգած էր իր այնթապցի ծնողքէն: Ան մօտիկէն կը հետեւէր Հայրենիքի իրադարձութիւններուն:

Յարութին օժտուած էր հայու վեհ արժանիքներով: Ան ծառայասէր, ընկերասէր եւ պարտաճանաչ անձնաւորութիւն մըն էր: Երկար տարիներ Հայաստանի մէջ վարած է Այնթապցիներու Հայրենակցական Միութեան ատենապետութիւնը:

Լոս Անճելոսի մէջ նոյնպէս երկարամեայ աշխուժ ծառայութիւն բերած է Հայ Այնթապցիներու Մշակութային Միութեան վարչութեան:

Յարութին յաճախ կ'այցելէր Հայաստան: Ան քանի մը ամիս առաջ Հայաստան իր այցելութեան ընթացքին այցելած էր «Նոր Այնթապ» Աւանը եւ վերադարձին վարչութեանս ներկայացուց դպրոցի ներկայ անմխիթար վիճակը եւ դպրոցին նորոգութեան աշխատանքներու անհրաժեշտութեան մասին:

Փոխան ծաղկեպսակի վարչութիւնը կը խնդրէ որ նուիրատուութիւնները կատարուին Հայ Այնթապցիներու Մշակութային Միութեան անունին, որ պիտի յատկացուի «Նոր Այնթապ» Աւանի Բիւզանդ Մարգարեանի անուան երկրորդական վարժարանի նորոգման ծախսերուն:

Կը խնդրենք Բիւզանդ Մարգարեան անուան երկրորդական վարժարանի հոգաբարձութենէն որ նորոգուած դպրոցին մէջ ցուցատախտակ մը գետեղուի ի յիշատակ տիպար այնթապցիի Յարութին Կարապետեանի:

Թող խունկի անոյշ բոյրով պարուրուի իր լուսաւոր հոգին եւ Աստուած մխիթարութիւն շնորհէ իր ընտանիքին, հարազատներուն եւ ընկերներուն:

Լոս Անճելոսի Հայ Այնթապցիներու Մշակութային Միութիւն

ՅԱՒԱԿՑԱԿԱՆ

ՅԱՐՈՒԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ անժամանակ մահուան տխուր առիթով «Նոր Վերնատուն»-ի իր բարեկամները իրենց խորին ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ընտանիքին, հարազատներուն, բարեկամներուն եւ «Այնթապի Հայրենակցական Միութեան» հայրենակիցներուն:

Առ այդ \$100 կը նուիրեն «Մասիս»-ին եւ \$100 Այնթապի Հայրենակցական Միութեան:

ԱՐԵՂԱԿՆ Է ԵԿԵԼ

Շարունակուած էջ 16-էն

ազնուկան մի Ռուս մարդ էր պատուիրել այն տնկել, ամառներին ընտանիքով իրենց հանգիստը վայելելու:

Ամառ էր... գնում հանգստանում Գեղամայ-Սեւան ծովի ափեր: Հայկ Նահապետի տոհմից Գեղամ, իր գաւակ Հարմային թողնելով Արմաւիր քաղաք, ինք գնացել բնակելու արեւելեան կողմը հիւսիսի ծովափի ափեր: Իր անունով Գեղարքունիք կոչել լեռները, ծովակը՝ Գեղամայ ծով: Արմինա երկիրը երեք ծովերի երկիր էր: Բաց ծով չունէր, սակայն ծովերի չափ լիքը ջրերով... Վանայ, Կապուտան, Գեղամայ ծովեր, Գեղամայ ծովն է միայն մնացել քեզ: Ճեղքել էին նրա կողը, հազարհազար տարիների նրա սրտում ամբարուած ջուրը բաց ու ստորգետնեայ առուներով գնացել անիւներ պտտացրել, որոնց պտոյտից յառնած էլեկտրական հոսանքը Ռուսի ենթակայութեան գործարանները աշխատացրել: Անխոհեմ ու ծախու մարդիկ ծրագրել էին այնքան ջուր հոսել ծովից, որից այն կողմը ծովը արդէն կը մեռնէր...: Մովի ջուրն էր 18 մեթր խորութեան նուազել, սպիտակել էին ափերը, «ծերացել» էր ծովը, 1416 կմ2 երեսը նուազել էր 160 կմ2, ջրի 58.5 միլիարդ մեթր3 ծաւալը պակասել էր 24.5 միլիարդ մեթր3: Կղզին թերակղզի դարձել: Հայոց հին աստուածները եկել կղզի, ծովի ջրերին էլ Աստղիկին նուիրուած վարդավառ տօնախմբելու: Այդտեղ էլ եկեղեցի էին պատել, այնտեղ էլ մոմ վառե՞լ ես: Արդեօք քեզ պատմե՞լ են, Բագրատունի Աշոտ Երկաթն իր զօրախմբով կղզի հանգրուանել, յաղթական ծովամարտ մղել կղզի ներխուժել յանդգնող արաբական զօրքի դէմ: Որպէսզի ծովը

«չմեռնէր» հարբեցրին, խաբեցին երկրի մեծին... հրամանագիր ստորագեց պետութեան դրամով 48 կմ փապուղի բացել, որ Արփա գետի ջրերը ծով վազէին, կենսունակութիւն պարգեւէին նրան, նորէն արեւահուր աստղերով իշխանաձկներ լող տային նրա ջրերում:

Ամառ էր... մանչերի հետ Գեղամայ ծովի ափին էիք, պաղ են նրա ջրերը, արեւի անդրմանիչ շակագոյն ճառագայթները ալրում մարդու մարմինի բաց տեղերի մաշկը: Բարեկարգել էին ծովի ափերը, ամառներին ոստանի շատ մարդիկ գալիս ծովափ: Մանչերի խնդրաքով «Միկոեան» անունով նաւով պտոյտ էիք կատարում բաց ծովում, «Իշխան» ձկներն էին նաւի ընթացքի հետ լող տալիս, արեւի ճառագայթներն ընկնում նրանց վրայ, աստղերի լոյս էր վառում ջրերի երեսին:

Արի Արմին մարդ, ամառ էր, ծովափի հովանոցի ստուերին էինք: Երկու ձեռքերով ձմերուկի շերտեր պահած ձմերուկ ուտում, կողքով անցնող հովեկների փոքր տղան հայեացքը մեր կողմն էր յարել, իրենց խօսքից երեւում Գեղամանցի էին: Կանչել էի մօտ գալ, խոշոր շերտ ձմերուկ մեկնել, խմբի մարդիկ սկսել հերթով այն ճաշակել: Նորէն էի կանչել, խմբից մէկի հետ մօտեցել, մի քանի շերտ էլ հրամցրել, Անգլերէն լեզուով հասկացրել, որ Հայ-Armenian մարդիկ էինք, եւ որ մեր նախնիների հեթանոս Աստուած վանատուրն էր պատուիրած եղել՝ «Ինչ ունես բաժին հանիր քու մօտից անցնող մարդկանց»: Վանատուր աստուծոյ լոյսն էի վառում ծովի ափին: Նորէն «Վանատուր» կանչեցի, գրաբեցին, բացատրեցի Վանատուրի իմաստը: Արմին արի մարդ, մոռացե՞լ ես Վանատուրին... Չէ...:

ՎԱՐՁՈՒ ՄՐԱԸ
ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ԵՈԳԻ ԸԱՄԱՐ)
ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ԸԱՄԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ԸՆՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly
Enclosed a check for (one year)
* \$50,00 * \$100,00 (first class) for USA
\$ 125,00 (Air Mail) for Canada.
\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----
Address: -----
City: ----- State: ----- Zip Code: -----
Country: -----
Tel :----- Email: -----

Ջօրացիւք Օժանդակէ՛ք Փրկէ՛ք
Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91209-1948
www.syrianarmenianreliefund.org

ՄԱՐԶԱԿԱՆ

«Բարսելոնան» 13-րդ Անգամ Նուաճեց Սպանիայի Սուպերգավաթը



«Բարսելոնան» 13-րդ անգամ նուաճեց Սպանիայի սուպերգավաթը (երկրորդ տեղում «Ռեալն» է՝ 10): Մարտիկոյի Տանժեր քաղաքում տեղի ունեցած խաղում էսպանոս Վալվերդեի գլխավորած թիմը կամային յաղթանակ տարաւ «Սելեկիայի» նկատմամբ՝ 2:1:

«Սելեկիայի» սպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան հաշիւը բացեց 9-րդ րոպէին: Կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն մինչեւ ընդմիջում վերականգնեց հաւասարութիւնը: Վերջնամասում ֆրանսացի յարձակուող Ուսման Դեմբելեն արդիւնաւէտ օգտագործեց արգենտինացի յարձակուող Լիոնել Մեսիի փոխանցումը:

Աւելացուած ժամանակում 11 մեթրանոց նշանակուեց «Բարսելոնայի» դարպասին, սակայն գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տէր Շտեգենը հետ մղեց «Սելեկիայի» ֆրանսիացի յարձակուող Վիսամ Բեն Եդերի հարուածը:

Մեսին դարձաւ կատալոնական ակումբի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը (33)՝ շրջանցելով ճաբոնական «Վիսել Կոբե» տեղափոխուած Անդրես Ինյեստային:

Եւրոգէն Կլոպ. «Չորս Տարի Յետոյ Կը Խօսենք Գերմանիայի Հաւաքականը Գլխավորելու Մասին»

Անգլիական «Լիվերպոլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ կը ցանկանար ապագայում գլխավորել Գերմանիայի հաւաքականը:



«Ես դեռ չորս տարուայ պայմանագիր ունեմ «Լիվերպոլի» հետ եւ այս պահին չեմ մտածում Գերմանիայի հաւաքականի մասին: Այսպէս չեմ ասում աշխարհի առաջնութիւնում Բունդեսլիգայի ձախողման պատճառով: Պարզապէս այս պահին ես չեմ կարող թողնել ակումբային աշխատանքս, բայց 4 տարի յետոյ կը խօսենք այդ մասին», - Կլոպի խօսքը մէջբերում է welt.de-ն:

Յիշեցնենք, որ «Լիվերպոլից» առաջ Յուրգեն Կլոպը մարզել է գերմանական «Մայնցն» ու Դորտմունդի «Բորուսիան»:

«Չելսին» Ցանկացել է 100 Միլիոն Եւրոյով Գնել Օբլակին

Լոնտոնի «Չելսին» ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Եան Օբլակը: Անգլիական ակումբը պատրաստ է եղել խաղացողի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եւրօ, որը նրա պայմանագրում նշուած տրանսֆերային գինն է, հաղորդում է The Times-ը: Սակայն Սլովենիայի հաւաքականի 25-ամեայ դարպասապահ չի ցանկացել տեղափոխուել «Չելսի»:

Յիշեցնենք, որ անգլիական թիմը 80 միլիոն եւրոյով Բիլբաոյի «Աթլետիկոյից» ձեռք բերեց իսպանացի Կեպա Արիսաբալապային:

Կասիլեան Որոշել է Հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կիկօ Կասիլեան որոշել է հեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է Sport.es-ը:



Բելգիացի Տիբօ Կուրտուայի եւ Անդրէյ ԼուՆինի գալուց յետոյ մրցակցութիւնը հիմնական դարպասապահի տեղի համար սրուել է: Այս իրավիճակում Կիկօ Կասիլեան ցանկանում է փոխել թիմը եւ ունենալ մշտական խաղաժամանակ:

31-ամեայ սպանացի խաղացողը անցած մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպումների բոլոր մրցաշարերում, բայց է թողել 18 գոլ, 7 հանդիպում աւարտել է առանց կոլ բաց թողնելու:

«Մանչեսթեր Սիթին» Աւելի Ուժեղ Էր «Արսենալից»

Անգլիական առաջնութեան առաջին տուրում ախոյեան «Մանչեսթեր Սիթին» Լոնտոնում մրցեց «Արսենալի» հետ եւ առաւելութեան հասավ 2:0 հաշուով:



Աչքի են ընկել անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգն ու պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան:

Երկու կողային դրուագներում էլ կողային փոխանցումները կատարել է ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Մենդին:

«Արսենալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Մանչեսթեր Սիթին» հաւասարուեց 3-ական միաւոր վաստակած «Լիվերպոլին», «Չելսին», «Մանչեսթեր Ետունայթեդին», «Տոտենհեմին», «Քրիսթալ Փելասին», «Ուլթիմօրդին» եւ «Բորնմութին»:

Գագիկ Խաչիկեանը՝ Եւրոպայի Առաջնութեան Պրոնգէ Մետալակիր

Գլազգոյում անցկացուած սպորտային մարմնամարզութեան Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնում Հայաստանը նուաճել է մէկ մետալ: Նժոյգաթափեր վարժութիւնում երրորդ տեղ է գրաւել Գագիկ Խաչիկեանը:



Նա եզրափակիչ է դուրս եկել 13.333 միաւոր արդիւնքով, իսկ բրոնզե մետալ է նուաճել 13.600 արդիւնքով:

Ոսկէ մետալը նուաճած իտալացի էդուարդօ Դէ Ռոսան հաւաքել է 14.066 միաւոր, երկրորդ տեղը գրաւած բրիտանացի Ջեյմի Լուիսը՝ 13.733:

Չճանաչուած Երկրների Եւրոպայի Գաւաթն՝ Արցախում

Չճանաչուած երկրների ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (Confederation of Independent Football Associations) որոշմամբ, ֆուտբոլի Եւրոպայի Գաւաթը 2019 թուականին կ'անցկացուի Արցախի Հանրապետութիւնը: Այդ մասին յայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի ֆէյսբուքեան էջը:



Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է ֆուտբոլի Եւրոպական ասոցացիաների համաժողովում: Մրցաշարը անցկացուելու է Արցախում 2019թ. Յունիսին:

Անցած ամիս Conifa Europe-ի ներկայացուցիչները Ստեփանակերում հանդիպել էին Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ եւ քննարկել մրցաշարի անցկացման հնարաւորութիւնը:

ՄՕԿ-ը քննարկում է Հոկիյի մրցաշարը Օլիմպիական խաղերից ծրագրից հանելը

Միջազգային օլիմպիական կոմիտէն մտադիր է վերանայել Օլիմպիական խաղերի ծրագրում տաիօղակով հոկիի տղամարդկանց մրցաշարի ձեւաչափը: Այդ մասին յայտնել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենէ Ֆագելը՝ նշելով, որ կայ չորս տարբերակ:

1. Օլիմպիական խաղերն անցկացուում են Հոկիյի ազգային լիգայի խաղացողների մասնակցութեամբ, ինչպէս եղել է 1998-2014 թուականներին:
 2. Անցկացուում է առանց նրանց մասնակցութեամբ՝ մինչեւ 1998-ը եւ 2018-ին:
 3. Հոկիյի մրցաշարն անցկացուում է ֆուտբոլի մրցաշարի տարբերակով՝ մինչեւ 23 տարեկանների մասնակցութեամբ:
 4. Հոկիյը դուրս է մնում օլիմպիական ծրագրից:
- Հոկիյի ազգային լիգան 2022թ. Պեկինի Օլիմպիական խաղերում իր թիմերի խաղացողներին մասնակցութեան վերաբերեալ որոշում դեռ չունի: